

342.5.

Ltn
✓342

1999.7.7

ՆՈՐԱՅՐ Ն. ԲԻՒՀԱՆՏԱՑԻ



Ի ԳԻՐՍ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԱՏԵՓԱՆՈՍԻ ՏԱՐՈՆԵՑԻՈՅ

Ա.ԱՂՋԻԿ ԿՈԶԵՑԵԼՈՅ

984

—→ ԱՐՏԱՏՊԱՆ „ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՅԱՆԴԻՍԻՑ“ —→



ԶՈՒԿԱՐԱՆ ԵԿ ՖՈՒՐԱՐԱՆ Օ. Օ. ՀԵՐԱՔԵԿ.

1889.

ԵՐԱՎԵՐՈՂԻՑ ՊԱՇԱՓՋԱՆ

Дозволено цензурою. С.-Петербургъ, 28 Октября 1889 г.

28. 345

4 342-60



- 5 ІЮНЬ 1898

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵԱԳ. ՕԲՇ.

Ի ԳԻՐՍ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԱՍԵՓԱՆՈՍԻ ՏԱՐՈՆԵՑԻՈՅ

ԱՍՈՂԻԿ ԿՈՉԵՑԵԼՈՅ.

ՎԱԵՄԱԿԱՆ ՏԵՇԻ ԿԱՐԱՊԵՏ ԵԶԵԱՆՅ

Տարւոյս վետրուարի 4-ին հաճեցաք նուլիրել ինձ օրինակ մի ի պատմութենէ Ստեփանոսի Տարօնեցւոյ, Ասողիկ կռչեցելը, զոր յամին 1885 հրատարակած է Թիֆլիսի հայեր զբքերի հրատ. ընկերութիւն ի Պետրուրդ՝ ծախութ բարեյիշատակ Յովսեփայ Իզմիրեանց: Ասողկայ երկրորդ հրատարակութեանս—(առաջինն հրատարակեալ է ի Պարիս յամին 1859 ջանիւ Նահևազարեան Կարապետ վարդապետի)՝ յորդոր եւ պատճառ եղած է Զեր Վահմութիւնն, այլ եւ սատար, առաջնորդ ի ձեռն տուլով Տ. Ստ. Մալիսասեանցի զՃեռագիրն զրեալ ի Տիգրանակերտ ի թուին Ոճիւ (1668):

Ըսղհանրապէս կը համարուի թէ ձեռագի մի պատուա-
կանութիւնն իւր դրչութեան զնութենէն կը կախուի.—
թէ երկաթագիր օրինակ մի նախամեծար է միշտ քան
զնօտրագիր, եւ նոյն իսկ քան զեղողրդիր.—թէ բազմագոյն
ձեռագրաց ընթերցուածն է ընտրելագոյն քան զսակաւա-
գունից: Ես չեմ կարծիր: Զեռագրի մի արժեք տուողն ու

այնչափ իւր թուականին հնութիւնն է ըստ իր ու պնդափակաթագիր կամ բոլորգիր պաշութիւնն, բռափ գաղափարողին հմտութիւնն, հաւատարմութիւնն եւ մատնաւանդուշադրութիւնն, թէպէտ ձեռագիրն ըլլայ ժարու, թէպէտ ծէ դարու: Յետին ժամանակաց ուշագիր մտագիր գաղափարողն աւելի մեծարոյ է, յաւ իմքան թէ ծ. Ա. երորդ կամ ժ. երորդ դարու անուշագիր գաղափարողն. եւ երբ հնագոյն ըլլա հինգ ձեռագիրք կը միաբանին այնպիսի քերականական սխալի վերայ, այնպիսի բառի վերայ, զոր մատենագիրն (օրինակ իմն Մ. Խորենացի) ըստ ինքեան չէր կրնար գրել՝ քննադատօրէն խորհելով, ես կը բաժնուիմ չորս հինգ հնագոյն ձեռագիրէն եւ կը հետեւիմ երկու երեք նորագունից՝ որոց ընթերցուածն համեմատ է մատենագիրն զրութեանն, ոճշն, եւ դարուն յորում կը գրէր:

Սրդ Զեր Վասեմութեան Ս. սողեին, թէպէտ եւ զրեալ յ. ծէ դարու, ընտիր ձեռագիր մ'է: Ապաքէն կան ի նմին մանր մանր թէրութիւնք, — (ո՞ր ձեռագիրն բոլորովին ապատ է ի թերութեանց). — բայց այդոքի չեն նուազեցներ զառաւելութիւն օրինակին, որոյ ընթերցուածոց ընտրութիւնն ակներեւ կը տեսնուի բաղդատելով յիւրաքանչիւր երեսի զուարերութիւնս Նահնազարեան տպագրին:

Տ. Ս. Մալխասեանց աւելի յարգի ընծայած է զնորատիպ Ս. սողեին՝ ընդարձակ յառաջարան զբելով եւ խիտ առ խիտ ծանօթութեամբք լուսաբանելով եւ մեկնելով զբանս պատմագրին, ամենայն շնորհակալութեան արժանի է իւր աշխատութիւնն: Սակայն մեր Նախնեաց մատենագ առ հասարակ՝ որչափ ալ քննուին, որչափ ալ լուսաբանուին, տակաւին կան մնան բազում մթութիւնք, բազում լնդրականք, բազում ինչ արժանի ստուգելոյ եւ պարզելոյ: Ես զնահնազարեան Ս. սողեին հազիւ վեր ի վերոյ թղթատած էի ի վանս Ս. Նազարու քսան տարի յառաջ այժմ պարապվ ընթերցայ զնոր հրատարակութիւնն եւ

նշանակեցի ինչ իմ նԱ. ԽՆԻՔ մատենիս համար, մասսամբ ուղղութիւնս ընթերցուածոց, մասսամբ պատմական, հնախօսական եւ ստուգաբանական ծանօթութիւնս:

Վասեմական Տէրդ փափագեցաւ որ ի լրյս ընծայեմ զիմ տեղեկութիւնս. աւասիկ յօժարակամ կը հաղորդեմ Զեկ զայնոսիկ, յուսալով որ հմուտք արժանի կը համարին լուծանել զիմ երկբայութիւնս՝ ուր ուրեք կարծեօք կը խօսիմ, լրացնել զիմ թերին՝ ուր ուրեք զտղիտութիւն խաստովանած եմ պարզապէս, ուղղել նաև զայն մասունս՝ յորս հաստատութեամբ կը խօսիմ, բայց սխալելով յանդէտս եւ յանհիմայս: Միայն հարկաւորեալ եմ ծանուցանել որ իմ գիտաւորութիւնս չէ ամբողջական եւ հիմնական ուսումնասիրութիւն մի հրատարակել Ասողիայ պատմութեան վերայ. օրինակ իմն յերես 141 Ասողիկ կը շփոթէ զնուստինիանոս առաջն՝ որ զսուրբն Սոփիա նորոգեաց՝ ընդ Յուստինիանոս երկրորդի որ ապաւմսեցաւ առ Խաղրաց թագաւորն. չկամեցայ մտնել ի խորս այդպիսի իննդրոց, զի անդի քան զչափ կ'երկարէր առաջիկայս զբովածիւն: Զբովանդակին կը պահեմ նԱ. ԽՆԻՔ մատենիս:

ՆՈՐԱՅԻ Ն. ԲԻՒԶԱՆՏԱՅԻ:

Ստորհում 10 սումեմբեր 1883.

(ի գիւրութիւն ընթերցողաց դնեմ նախ զայտարարութիւն մատենից՝ զորս ի վկայութիւն կը կոչեմ ի գրութեանս ի մերայնոց եւ յօտարաց, զանց առնելով զայնոսիկ ի հայերէն գրեանց՝ որ միանձամ տպեալ են եւ քաջածանօթ ամենեցուն, որպիսի են զամշեան եւ ինձիձեան Միկթարեան բազմարդիւն շարց երկասիրութիւնքն.

Առաքել թաւրիժեցի, Պատմութիւն. տպ. Էջմիածնի, 1884.

Աստուածաշունչ գիլք. տպ. Ս. Ղազարու, 1860.

Դաւիթ Անյաղթ. Մատենագրութիւնք. տպ. Ս. Ղազարու, 1833.

Եւսերիս կեսարացի, Փրոնիկոն. տպ. Ս. Ղազարու, միահատոր, 1818.

Զաքարիա Սարկաւագ, Պատմութիւն. տպ. Էջմիածնի, 1870.

Թովմա Արծրունի, Պատմութիւն, տպ. Կ. Պոլսի, 1852. — տպ. [Ք. Պատկանեան] Պետրոսուրդի, 1887.

Լաբուբնեայ, Թուղթ Աբգարու. տպ. Ղազարու, 1868.

Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն. տպ. Ս. Ղազարու, 1865.

Ղեւոնդ երէց, Պատմութիւն. տպ. [Կ. Եղեանց] Պետրոսուրդի, 1887.

Մատթէս Ուռչայեցի, Ժամանակագրութիւն. տպ. Երուսաղեմի, 1869.

Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն. տպ. Երուսաղեմի, 1871.

Միթթար Անեցի, Պատմութիւն. տպ. [Ք. Պատկանեան] Պետրուրդի, 1879.

Մովմէս Խորենացի, Պատմութիւն. տպ. Ս. Ղազարու, 1865, 1887. —

Աշխարհագրութիւն. տպ. Ս. Ղազարու, 1881.

Մովմէս Կաղանկատուացի, Պատմութիւն. տպ. [Շահնազարեան] Պարիսի, 1860.

Ցակոր Կարինեանց, Բաղդատութիւն Պատմութեան Մ. Խորենացոյ տպագրելոյն ի Վենետիկ ընդ երկուց զեռագրաց. տպ. Տըկղեաց, 1858.

Ցոհան Կաթողիկոս Դրասխանակերտեցի, Պատմութիւն. տպ. [Մ. Էմին] Մոսկուայի, 1853.

Ուխտանէս, Պատմութիւն. տպ. Էջմիածնի, 1871.

Պատմութիւն Վահանայ Գողթնացոյ, գրեալ յամին 745. Սոփերք Հայկականք, Հ. ԺԳ. տպ. Ս. Ղազարու, 1854.

Ալբէոս, Պատմութիւն. տպ. Կ. Պոլսի, 1851. — տպ. [Ք. Պատկանեան] Պետերբուրդի: 1879.

Ստեփանոս Ուռպելեան, Պատմ. տպ. [Մ. Էմին] Մոսկուայի, 1861. Վարդան Արեւելցի, Պատմութիւն. տպ. Ս. Ղազարու, 1862.

Math. Christophe, Dictionnaire pour servir à l'intelligence des Auteurs classiques grecs et latins, 2 vol., Paris, 1805.

Dezobry et Bachelet, Dictionnaire général de Biographie et d'Histoire, 2 vol., Paris, 1857.

Édouard Dulaurier, Chronique de Matthieu d'Edesse, Paris, 1858.

Victor Langlois, Collection des Historiens anciens et modernes de l'Arménie, 2 vol., Paris, 1867, 1869.

Lebeau, Histoire du Bas-Empire, édition de J. Saint-Martin et de Brosset Jeune, 21 vol., Paris, 1824—36.

F. Lenormant et E. Babelon, Histoire ancienne de l'Orient, 6 vol., Paris, 1881—88.

E. Littré, Dictionnaire de la Langue française, 4 vol., Paris, 1876.

J. Saint-Martin, Mémoires historiques et géographiques sur l'Arménie, 2 vol., Paris, 1818, 1819.

Payne Smith, Thesaurus Syriacus. Oxford, 1868—1886. Ա. Ամենապատուական Ասորերէն — Լատիներէն Բառարանին 7 Պրակքն (Ք. Ֆաշին Հրաստարակեալ են ցարդ. կը մնան Հրատարակելի այլ եւս Յ. Պրակք):

1. «Բանդի յիշատակեն Գիրք ի սկզբան թագաւորութեանն Սաւուղայ զերից որդւոցն, զբովաթամ եւ շնորհ (կամ ըստ ձեռագրին վեաւէ) եւ զՄելքիսաւէ». Երես 11:

Յերես 299, ի 16-դ Տանօթութեան, ի մէջ կը բերուի Ե. Դիլոռիկի գիտողութիւնն, թէ Անուն երկրորդ որդւոյն Սաւուղայ Ա. մինադար Կոչի ի ս. Գիրս (Ս. Թագ. գլ. լս. 2), եւ ոչ Եսաւ, որպէս ընթեռնումք առ Ասողկան, առանց գիտելոյ զընդէրն եւ զզիարդն»:

Ա. սողիկ Սաւուղայ թագաւորութեան ակնառն վերայ կը խօսի, եւ կ'ակնարկէ Ա. Թագաւորութեան ժղ զլիսոյն 49 տան, ուր զրեալ է. «Եւ էին որդիկը Սաւուղայ Յովսաթան եւ Յեսոս-ի եւ Մելքիսաւէ»: Եսաւէ կամ Իսաւէ (իւ-

թերեւս ուղղագրյն Եաս-է, Իսս-է) Ասողկան նոյն է ընդ
Յըսոսի:

ՅԱՍՈՊԱՃԱՇՈՆՆԵ զիրս կը կարդանք ՅԵԱՍՈՆ-Ր. այլ զի
յօյն կըսէ Իւսոս-ի, եւ վուզգատայն ս. Հելոնիմեայ
Jessui, կը համարիմ թէ եւ ի հայ թարգմանութեանն
գրեալ է ՅԵԱՍՈՆ-ի, որ վրիպակ ընթերցմամբ փոխեալ է ի
ՅԵԱՍՈՆ-ի: Ի եւ Ի նշանագիրք բազում ուրեք այլ ընդ
այլը ընթերցեալք են ի զիրս նախնեաց:

2. «Առ որով Մատաթիա՝ քահանայ Սրուսաղեմացւոց, ԱՏ-Շա,
որդի»: Երես 15:

Ի նմանութենէ Մ եւ Ս նշանագրաց յերկաթագիր
գրչութեան՝ վրիպած է յաշաց գաղափարողին Ա. սկրզ-
բնական վանկն, որով Ա.ասճովնայ կրծատեալ է յ Ա.ճովնայ.
իսկ յերես 17 ուղեղ զրի. «Առ այսու Անախոքաւ՝ Մա-
տաթիա, ուստր Ա.ասճովնայ, նախանձ վասն հայրենի
կրօնիցն առեալ՝ լինէր զօրավար ժողովրդեանն»:

3. «Ա.բառէ Ովքայ ամս չորս»: Երես 16.—Ա.բառէ Ովքոսայ
ամս չորս: Երես 28:

Զեռագիրն կը զրէ յառաջին անդամուս «Արսոս Եքու»
(որ ուղեղի է Արսես Ո.քու), եւ յերկրորդին «Արշէղ Ովքոսայ»: Արսէս կամ Ա.թշէղ (Arses) է անուն որդւոյն եւ
յաջորդին Արտաշէս Գ Ովքոսայ, ինչպէս կը զրէ միշտ
նաեւ Եւսեբիոս ի Քրոնիկոնին. (Արսէս: Մասն Ա. Երես
50, 93. «Արսէս Ովքայ». Եր. 106, 113. եւ Մասն Գ,
Եր. 19, 126:) Նշնապէս ի Վարդան Արեւելցի, Երես 27,
«Ա.թառշէս Ուսու ամս չորս», ուղեղի է «Ա.թշէ Ուսուայ ամս
չորս»: Իսկ Միխայէլ Ասորի յերես 71 զյաջորդ Արտաշէս
Գ. Ովքոսայ կը կոչէ Ա.թքունչէս:

4. «Դարեհ Ա.թառանայ ամս վեց»: Երես 16.—Դարեհ Ա.թշէսայ ամս
վեց: Երես 28:

Այս Դարեհ է Դարեհ Գ, Կողման, վերջին թագաւորն Աքե-
մենեան հարստութեան Պարսից, զորոյ բանակն խորտակեց

Ալեքսանդր Մակեդոնացի ի դաշտին Գաւգամելայ (Gauga-
mèle) յամին 331 նախ քան զՔրիստոս: Աս, որ էր թոռ-
նորդի¹⁾ Դարեհ Բ-ի Հարձորդւոյ կամ Նոթոսի, յաջորդեց
Արշեսի, որդւոյն Արտաշէս Գ-ի Ովքոսայ. իւր հայրն կը
կոչուէր Արտաշէս²⁾, եւ մայրն Սիսիգամբիս³⁾: Ասողիկ երբ
առաջին անդամ կը զրէ «Դարեհ Արտաշէսայ ամս վեց», կը
հետեւի Եւսեբեայ («Դարեհ Արտաշէսայ ամս վեց». Քրոն. Մասն
Բ. Երես 19), եւ ըսել կ'ուզէ անշուշտ «Դարեհ որ էր որդէն
Արտաշէսայ» (Arsane). իսկ Երկրորդ անդամ զրելով «Դարեհ Արտաշէս
Արտաշէսայ ամս վեց», կ'երեւի թէ ըսել կ'ուզէ «Դարեհ որ
էր յաջորդ Արշեսի»: Ուստանէս յառաջին հատուածին,
յերես 34, կը զրէ. «Դարեհ Արտաշէսայ ամս վեց», փոխանակ
զրելոյ Արտաշէսայ. (այս շփոթութիւն յառաջ եկած է Մ, Ս,
Տ նշանագրաց նմանութենէն): Իսկ Միխայէլ ասորի կը զրէ
յերես 71. «Դարեհ որդի Արտաշէս», զոր չկարեմ մեկնել:

5. «Յովդայէ որդի Յասեբայ: Յովհաննէս որդի Յակուտայ՝ ՅԵԱ-
ՇԱ որդի Յովհաննու»: Երես 19:

Ինձ թուի ընթեռնի. «Յովհաննէս որդի Յակուտայէս:

Յուզոս որդի Յովհաննու»: ՅԱ-ՇԱ լաւ եւս զրի Յակուտայ-
առ Եւսեբեայ, Քրոն. Մասն Բ, Երես 120. «Եւ փոխանակէ
զՅովդայէ Յովհաննէս որդի իւր եւ Յակուտայէ լեալ առ
Ալեքսանդր Մակեդոնացւով»:

6. «Ա.թէքսանդրոս Մակուտայ ամս չորսետասան»: Երես 23:
Ուղեղի է Մակուտայ ըստ Եւսեբեայ, Քրոն. Մասն Բ.
Երես 164. «Ա.թէքսանդրոս, Մակուտայ որդի, ամս Երեքտասան»:

1) «Darius III Codoman, arrière-petit-fils de Darius II Nothus» F. Lenormant et E. Babelon, Hist. anc. de l'Orient. Հատոր Զ, Երես 56:

2) «Darius III, surnommé Codoman, dernier roi de Perse, était fils d'Arsane et de Sisigambis, et descendait de Darius Nothus. Math. Christophe, Dictionnaire Եւ այլն. Հ, Երես 283 ա.

3) Ըստ Սուտ-Կալլիսիթենեայ (Պատմութիւն Ալեքսանդրի) Դա-
րեհ Բ-ի մայրն կը կոչուէր Հոռոգուռնէ:

Յուլիա Մամեա (Julia Mammea) էր մայր Ալեքսանդրոս Սեւերոս կայսեր:

7. «Եւ զգեցուցանողս զեւէս ի զաւակէ Քանանացւոց». երես 33:

Ասողիկ կ'առնու զայս ի Մ. Խորինացւոց, Բ. Է. «Եւ զգեցուցանողս իւր (Կարգէ Վաղարշակ) զեւէս ի զաւակաց Քանանացւոց». (տպ. Ս. Ղազարու, 1865): Բայց վերջին տպագիրն ա. Ղազարու (1881) եթր յատուկ անուն կը դրէ զեւէս յերես 167, ինչպէս արդէն Հ. Ղուկաս Խնձիթեան խմացած է յ'Բ հատորի Հնախօսութիւնն («Զեւէս է անուն մարդոց» երես 159, ծան. 1), որում հետեւած է նաև խուլերէն թարգմանութիւնն Խորենացւոց (տպ. Ս. Ղազարու, 1841), որ յերես 107 կը դրէ Zerès.

Ի նախնեաց կարծեմ միայն Ստեփանոս Ուռուպելեան որոշակի յատուկ անուն մարդոց խմացած է զջեռէս. «Եւ ապա կարգէ ընդ սմա զեւէս (Մ, Էմին կը դրէ զեւէս) ի զաւակէ Քանանացւոց, ի ցեղէն Գնթունեաց, զգեցուցանողս ինքեան, եւ գնէ ի վերայ արքունի Հանդերձիցն», երես 9: Եթէ ամենայն գրչագիրք Խորենացւոց բազմաբար կը դրէն «զգեցուցանողս», կրնայ կարծուիլ թէ Զեռէք (յոդնակի հայցական զջեռէս) է անուն աղդատոհմի, եւ ոչ միոյ մարդոց:

8. «Մասն մի ի նոցանէ (յիւրիացւոց) յաջակողմն Պոնտոս ծովուն տարեալ բնակեցուցանէր (Նաբուգոնոսոր): Եւ է Վերեայն անցեւալ յեւէր երիբ յարեւնուրու: Եւ ի հովտին մեծի Բասենոյ կարգէ (Վաղարշակ) Նախարարութիւն զԱրդունին անուանեալ, որ ի զաւակացն Հայկայ». երես 35. (Եւ 47-դ ծան. յերես 326—327):

Զայս եւս ի Մ. Խորենացւոց առած է Ասողիկ, եւ ինքն Խորենացի կ'առնու ինչ ի բանից Սրիւդենեայ, զորս ի մէջ կը բերէ Եւսերիոս ի Քրոնիկոնին, Մասն Ա, երես 29: Խորենացի կըսէ. «Եւ զմասն մի ի նոցանէ (ի Վերիա-

յոց) յաջակողմն¹⁾ Պոնտոս ծովու յարեւնուրու տարեալ բնակեցուցանէր (Նաբուգոգոնոսոր). իսկ ի հովտին մեծի Բասենոյ կարգէ (Վաղարշակ) Նահապեատութիւն զՈւղունին անուանեալ, որ ի զաւակացն Հայկայ». (բ. ը: Ս. Խոպէս Ա. Ղազարու կրկին տպագիրքն (1865 և 1881), որ թերի զբաղրաց հետեւած են: Սրիւդենոս կ'ըսէ պարզապէս. «Եւ զմասն մի ի նոցանէն յաջակողմն (տպ. յառաջակողմն) Պոնտոս ծովու տարեալ բնակեցուցանէր»: Ծշիւ ըստ այսմ եւ մի օրինակ Խորենացւոց, (տես Յակոբ Կարինեանց, Բաղրամյանին եւ այլն, երես 64), ուր չկայ յարեւնուրու բառն: Խորենացնուրու վերցեղեալ հատուածն լրանալի է հետեւեալ օրինակաւ, ըստ տպագրին Վիստոնեան եղաքրց (Լոնդոն, 1736), ըստ Ուխտանիսի, եւ ըստ Ասողկայ. Ուր զմասն մի ի նոցանէ յաջակողմն Պոնտոս ծովու տարեալ բնակեցուցանէր: Եւ է Վերեայն այն յեւը երիբ յարեւնուրու: իսկ ի հովտին մեծի Բասենոյ կարգէ» եւ այլն. տպ. Վիստոնեանց, երես 95.— Օւր զմասն մի ի նոցանէ յաջակողմն Պոնտոս ծովու տարեալ բնակեցուցանէր, ասէ Պատմագիրն: Եւ է Վերեայն այն յեւը երիբ յարեւնուրու». Ուխտանէս, Հատուած Բ. երես 34—35. — որով եւ Ասողկայ բանն օւն է Վերեայն անցեւալ յեւը երիբ յարեւնուրու», կողղուի «Եւ է Վերեայն այն յեւը երիբ յարեւնուրու»:

Աւասիկ այս վեց բառերն Եւ է Վերեայն այն յեւը երիբ կը պակասեն ի ապագրութիւնս ա. Ղազարու, եւ եօթներուին յարեւնուրու խախտեալ յիւր տեղւոյն՝ կը մնայ կղզեացեալ եւ չասկացուիր թէ ինչ ըսկը ուզած է Խորենացիւնուրու: Մեր Պատմահայրն յիւ ի մէջ առնլոյ զբանս Սրիւդենեայ թէ Նաբուգոնոսոր ընդ ձեռամբ նուածեաց

¹⁾ «Յառաջակողմն Պոնտոս ծովու» գրեալ է յիւսերիոս. այլ ուղիւ է Խորենացւոց յաջակողմն, համեմատ յոյն բնագրին: Թուի ինձ թէ եւ ի գիրս կիւրղի Երուսաղեմացւոյ կալուն Ընծայունիւնն (տպ. Վիեննայ, 1832), ձառ ԺԵ. երես 334, Յառաջակողմն կուսէ անտի գտանիցիս Քրիստոսի, ուղղելի է Յաջակողմն».

զիբէացիս եւ զիվերիացիս (Սպանիոյ հին անունն էր Iberia) եւ թէ զմասն մի իվերիացւոց ածեալքնակեցոյց յաջակողմն Պոնտոս ծովու, յորոց սերեցաւ ազգն Վրաց¹⁾, կը յաւելու յանձնէ իբր տեղեկութիւն թէ «Վերին այն (կամ Վերիայն, այսինքն՝ Iberia, Սպանիա) է յեզր երկրի յարեւմուտա»: Յայտնի է թէ հիներն Եղիշ Երևան համարէին զկողմանս Սպանիացւոց, ուր էին նաեւ արձանէին Աերալլի:

ի. Պատմութեան Նետոնդ Երիցու, յերես 175, յ' 8-դ
ծանօթութեան, յառաջ կը բերուի Տ. Ք. Պատկանեանի
դիտողութիւնն, թէ Մ. Խորենացի եւ այլ պատմագիրք մեր
ըստ նմանէ վկային, թէ Դուռի ի հին լեզու Պարսից նշա-
նակէր Բլոր. սակայն չիք բառ այսպիսի ի լեզու Պարսից,
ոչ ի հոռոմէն եւ ոչ ի նորումնա: Յառաջ քան զՃ. Պատ-
կանեան՝ զաղղիացին Յ. Սէս. Մարտէն այսպէս գրած է
զստուգաբանութենէ Խորենացւոյն յերես 119 Ա. Հատորոյ
իւր Մémoires եւ այլն մատենին. «Այս քաղաքս (Դուռին)
կոչուեցաւ այսպէս, ըստ Մովսիսի Խորենացւոյ, վասն զի
բլըս վերայ կը դերքն. եւ Դուռին, ըստ Մովսիսի Խորե-
նացւոյ, նշանակէ և պարսիկ լեզու լեռնակ, Բլոր: Այս
ստուգաբանութիւն որպիսի ինչ եւ իցէ, չիք բնաւ յարդի
պարսկերէնի բառ՝ որ ձայնիւկամ նշանակութեամբ մերձենայ
յայն. թերեւս կարելի ըլլայ գտանել ի հին պարսկերէնի^թ):

¹⁾ Հին մատենագիրք ոմանք, յորոց եւ Խորենացի, կարծած են թէ Վելիք սերեալ են Լիմբրիացւոց, այսինքն ի Սպանիացւոց Արդի գիտունք չեն ընդունիր զայս: Տես Վարդան Արեւելցի, Երես, 31, ծան. 1, եւ Ա. Մ. Գարագաշ. «Բնական Պատճենական Հայոց» (տպ. Կ. Պոլսի, 1880) Երես 154, 251, 252:

²⁾ Կամ մանաւանդ ի Պահլաւիկ լեզուի, ասելի էր. Իսկ Սէն-Մարտէնի բանքն այս են. «Cette ville fut ainsi appelée, selon Moïse de Khoren, à cause de sa situation sur une colline; et Tovin (գորի)

Յարդ եւ ինձ իսկ գլխովին չեղեւ հնար գտանել Դուն-Են
ի Պարսկերէն Բառարանի. այլ գտի Կելտաց բարբառոյն
մէջ Դուն, որ է Հայերէն Բլուր. յայտնի է թէ կեղտերէնն
է յաղատոհմէ Հնդկեւրոպական լեզուաց ընդ սանսկրիտ,
հայ, յոյն, հռովմայեցի, սլաւեան եւ գերմանական բար-
բառս: Կիմրէ ի գաղղիերէն Բառարանին կը զրէ ի ստու-
գաբանութեան Dune բառի. «Latin dunum, en grec douon.»
mots signifiant hauteur, et donnés comme celtiques par les auteurs an-
ciens; ils existent encore dans le celtique moderne: kymri, irlandais et
gaélique dun, tertre; bas-breton tun, colline. «Ծոյնպէս եւ ի Բառա-
րանին Dezobry et Bachelet. «Dun, en celtique colline, d'où le français
dune, et la terminaison latine dunum. Augustodunum, Autun; Dun-
kerque, église des dunes, etc.»

10. «Ը ի խնդրոյ նախարարացն՝ եռ (Վասկ) նոցա կաթողիկոս շԱքուլը ոմն ասորի յակորիկ չարագործ... Աքուլը և Շմուել ոչ թուեցան (ի թիւ կաթողիկոսաց)»; Երես 76:

Յերես 33, ի 66-դ Տանօթութեան, կը գրէ Ե. Դիւ-
լորիէ, թէ «Գայրս զայս ասորի՝ Մ. Խորենացի հոչ Բրտելոց, բայց
ուղղագոյն եւս է ընթերցուածն Աբե—իշոց, որպէս ունի Առղեկ,
որ նշանակէ Ծառայ Յիսուս»:

Դիւլօրիէ կը սխալի՛ Ա՛յլ է ասորելէն Աբդիշոյ (որ թարգմանի Ծառաց Յիսուսի), եւ այլ Բրգիշոյ (որ թարգմանի Օրհնեալ Յիսուս): Payne Smith յիւրում ասորելէն-լատիներէն Բառարանին կը զրէ յ՛ր պրակին յէջն 611. «Բըլլելլը՝¹⁾ (ասորի զոտվ), Benedictus Jesus, nomen viri.»

Lp Dorin), selon lui, signifie en persan, un monticule, une colline. Quoi qu'il en soit de cette étymologie, il n'existe pas, dans la langue actuelle de la Perse, un seul mot qui lui ressemble de son ou de signification; il serait peut-être possible de la retrouver dans l'ancien persan».

¹⁾ Եւրոպացիք զԱբգիշյա կը գրեն Ebedjesu. իսկ զԲրդիշյ Brichjesu. ի Սիստան, երես 159 ը, բբվլ-յանուան գրելի է բբվլ-յանուան, կամ Հաւ եւս Բբվլոյ: Անդ, երես 303 ա, Թուրքա աղջանա գրելի է Թուրքա Ուրունոյ, Touro Okomo, որ նշանակէ յասորի լեզու Լեառն Սիստան

այսինքն «ԲԵՒԵԼՅԱ», ՕՐՀՆԵԱԼ ՅԻՒՈՒԱ, ԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՅ: Իսկ Յ. ՍԵՆ-ՄԱՐՏԻՆ կը թարգմանէ ՊԵՅԵԼՅԱ «la bénédiction de Jésus», ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՅԻՒՈՒԱ, (տես Labeau, Հ. Զ. Երես 34), որում կը հետեւի եւ ՎԻԿՈՏՈՐ ԼԱՆԳԼՈՒԱ. (տես Collection և այլն, Հ. Բ., Lazarare de Pharbe, Երես 272 բ, ծան. 2):

Ոչ միայն Խորենացի ԲԵՒԵԼՅԱ կը կրչէ զեկամուտ կաթողեկոսդ, այլ և Ղազար Փարավեցի, Թովմա Արծրունի, Յոշան կաթողիկոս, Ներսէս Շնորհալի (և Վիկասանութեանն), Վարդան Արեւելցի, և այլք: Իսկ Հ. ՄԻՔԱՅԻԼ Զամշեան (Պատմ. Հայոց, Հ. ա. Երես 516) խառն կը զրէ «ԲՐԵՒԾ կամ ԱՐԳԻՇՈՅ», որպէս թէ երկանուն ըլւար Ասորիդ:

Զգիտեմ թէ Ասողիկ ինչպէս յակովիկ կ'անուանէ զԲՐԵՒԾՈՅ: Առ մեզ Յակոբիկը (ըստ Գաղղիացւոց Jacobites) կ'ըսուին հետեւողքն մոլարամիտ Յակոբ Ծանծալոսի, որ էր Ասորի աբեղայ և ընտիքականաց եպիսկոպոս Եղեափոյ յամին 541 և մեռաւ յամին 578: ԲՐԵՒԾՈՅ, որ Վապրէր յառաջին կէս հինգերորդ դարուն, չէր կրնար յակոբիկ

(տես Payne Smith, Պրակ Ա. Էջ 182, ի բառն Օսկոմ): Իսկ Յ. ՍԵՆ-ՄԱՐՏԻՆ իւր Mémoires Եւ այլն մատենին Ա. Հատորոցն Երես 18 կը կարգայ Toura oukama: — Դարձեալ ի Լարտուբեայ Թղթին Արգարու, Երես 1. յ' 2-դ ծանօթութեան, գրեալ է թէ «Ասորիկ փոխանակ Արշամայ» Ուշան կամ Ուժանա ասեն, և իմանան Սեւա: Զնշելի են բառքն «Ուշան կամ»: Ասորիկ զԱՐԳԱՐ՝ առաջին քրիստոնեայ թագաւոր Ուժանայի՝ կը կոչեն Աքէոր Ուժանայ, Abgor Օսկոմ, որ թարգմանի Արգար Սեւա. այսպէս անուանած են զնա, ոչ վասն զի բորոտութեամբ սեւացեալ էր մորթն Արգարու, ինչպէս կարծած է Միքայելիս (Michaelis) արեւելագէտն, այդ ընդդիմասութեամբ (par antiphrase), վասն զի բորոտութեամբ սպիտակացեալ էր մարմինն. (տես Payne Smith, Պրակ Ա. Էջ 182, ի բառն Օսկոմ): — ԲԵՒԵԼՅԱ եւ Ուժանայ ասորերէն ուռ (κορի) նշանագրաւ կը գրուին, եւ ոչ վն:

ըլլալ մինչդեռ չկայր աղանդ յակոբկաց: Յակովիկ բառի առաջին գործածութիւնն ի գիրս մեր՝ ծանօթ է ինձ յութերորդ դարէ, ի գրութեանց Խոսրովկայ, և լ ի Պատմութեանէն Վահանայ Գողթնացւոյ, Երես 44 եւ 52: — Սմբատ Պատմիչ յերես 135 (տպ. Նահանգարեան) թուի հանել զՅակոբիկս ի սրբոցն Յակոբայ Մծբնացւոյ զոր և նոյն կը համարի ընդ Յակոբայ Ծանծալոսի:

11. «Առցեալն իմաստնական Հանճարով երանելի Հայրապետն Յովլիան Մանդակունի, որ զկնի տեսոն Գիւտի պաշտեաց զաթոռ Հայրապետութեանն ամս վեց: Նշխարք սորա [Հանգուցան] ի Շիրակ գաւառի, ի գիւղն՝ որ Բեռնաւանս 1) կոչի, յեկեղեցւոցն որ Տեառնթագ ասեն: Յայսմ ժամանակի երանելին Տեառնթագ, որ էր ի գաւառէն Արշարունեաց ի Կալոց (Կամ ըստ ձեռագրին կողոց) գեղջէ, վկայեալ վասն Գրիստոսի քաջութեամբ՝ կատարեցաւ ի Զառմիշըն Հաղարաւութեաց ի զօրավարէն Պարսից». Երես 80:

Այսպէս ունի Ասողկան Զեռագիրն: Բայց արգոյ հրատարակին Տ. Ստ. Մալիսասեանց գիտած է թէ շփոթութիւն կայ ի Զեռագիրն, եւ գեղեցկապէս տեղափոխած է զհատուածն «Նշխարք սորա... որ Տեառնթագ ասեն» կցելով զկնի բանից «ի զօրավարէն Պարսից: Նշխարք սորա (այսինքն Տեառնթագայ) ... որ Տեառնթագ ասեն». որով Նիրակ գաւառի Բեռնաւանս կամ Բեռնաւա զեղջ՝ Տեառնթագ կոչեցեալ եկեղեցւոյն մէջ զետեղեալ նշխարքն կ'ըլլան նորին նիքիան Տեառնթագ նահատակի, և ոչ թէ Յովհաննու

¹⁾ Թուի թէ ի ձեռագրին Միկիթարեանց Վենետիկոյ Բնաւասագրեալ է անուն գեղջս, եւ ոչ Բնաւասան. «Փակ յիշեալն յԱսողկայ Բնաւասա գիւղ Նիրակայ, մարթի լինել Բնաւա գիւղ Վանանդայ»: Հ. Ա. Ալիշան, Երես 172 Բ: Զամշեան (Հ. Բ. Երես 218) կը գրէ Բնաւասա, եւ ինձինեան (Ստորագր. Զին Հայաստանեայց, Երես 429) Բնաւասա:

Մանդակունւոյ¹⁾: ծշդութիւն ուղղութեանն Տ. Մալխաս-
սեանցի յայտ է եւ անտի՝ որ Ասողիկ յերես 81 կը յիշէ
զմահ Յովհաննու Մանդակունւոյն. «Եւ ինքն հանգեաւ ի
կամ Աստուծոյ». Հետեւաբար անտեղի կ'ըլլար յերես 80
խօսել զնշաւարաց Մանդակունւոյն յառաջ քան զմահ
նորին. թող որ Տեառնթագ կոչեալ եկեղեցւոյ աւելի
պատշաճապէս կը յարմարին Տեառնթագ մարտիրոսի
Նշխարքն, քան թէ Յ. Մանդակունւոյ:

Ասողկայ պատմութեան մէջ կան սմին նման եւ այլ
աստանդական մանր հատուածք, յորոց զերկուս տ. Ստ.
Մալխասեանց տեղափոխած է հիանելով Նահազարեան
տպագրին. (տես յերես 95, ծան. 4.—յերես 177, ծան.
4): Թուի ինձ թէ Ասողիկ ի լուսանցս իւր պատմութեան
ընազրին յաւելուածներ գրած է, եւ ոմանք ի գաղափա-
րողաց չկարենալով ստոյդ իմանալ զտեղիս պատուաստման
յաւելուածոցդ՝ գրած են խառն ի խուռն ի կարգի պատ-
մութեանն: Նշանակեմ եւ այլ ըլլու հասուածս՝ որ տե-
ղափոխելիք են ըստ իս:

Ա. «Սա (Յովհան Մայորումեցի) գրեաց երիս գիրս, եւ զանուն
իւր ոչ վերագրեաց ի նոսա, վասն ընդունելոյ ժողովրեանն.

¹⁾ Զամշեան (Հ. Բ. երես 218) թուի թէ նկատած է զայս շփո-
թութիւն Ասողկայ ձեռագրին. բայց առ ի լուծանել զդժուարու-
թիւնն թէ զիեառնթագ եւ թէ զՄանդակունի ի սմին բեռնաւս
գեղզ թաղեալ կը համարի, եւ կը գրէ. «Յովհան Մանդակունի...
թաղեցաւ ի գիւղն բեռնոս ի Շիրակ գաւառի, ուր թաղեալ էր
սուրբ Վկայն Քրիստոսի՝ Տեառն թագ»: Իսկ ինձիձեան (Ստորագր.
երես 429) ուղեղ իմացած է թէ տեղափոխելի է հպատակածն Ա-
սողկայ, որ բնաւ չվերաբերի Մանդակունւոյ, վասն զի կը գրէ.
«Նշխարք սորա (ասէ Ասողիկ, այսինքն Տեառն թագայ, որ զմար-
տիրոսականն ընկալաւ պսակ յաւուրս Յովհաննու Մանդակունւոյ,
է) ի Շիրակ գաւառի, ի գիւղն՝ որ բեռնաւս կոչի, յեկեղեցւոյ՝
որ Տեառն թագ ասեն»:

անուն միոյն՝ Խրատ վարուց. և Մբէն չէնէլցի առ շնէաց. (Տ. Ստ.
Մալխասեանց զայս հինգ բառս գուրս թողած է.) եւ անուն միւ-
սոյն՝ Հաւատարմատ, եւ անուն միւսոյն՝ Նոյեմակ». երես 87:—
Դիտենք ի Յովհան կաթողիկոսէ, երես 46, եւ ի Կիրակոսէ
Գանձակեցւոյ, երես 30, եւ ի Վարդանայ Արեւելցւոյ, երես
62, թէ Մբէնց եկեղեցւոյն շնողն է Դաւիթ Սահառունի
ի սկիզբն հօթներորդ գարու. (տես եւ Նիւակ, երես 137):
Ուստի վերոյեղեալ հինգ բառերն յ' 87 երեսէ փոխադրելի
են յերեսն 86, այսպէս. Ի խնդրոց նախարարացն իշխան հաս-
տատէ Հայոց զԴաւիթ Սահառունի, որ կալաւ զհազարապետու-
թիւն Հայոց ամս երեսուն հրամանաւ Որմղի, որդոյ Խոսրովու
Պարսից արքային: Ի Մբէն չէնէլցի առ շնէաց»: Ա. յապէս իմացած
է նաեւ ինձիձեան (Ստորագր. երես 259):

Բ. «Յաւուրս սորա (Յովհաննու կաթողիկոսի Պատմագրին) երե-
ւեցաւ Ամբատ՝ Թոնդրակաց առաջինն՝ ի Զարեհաւան գեղջէ, ի
Ծաղկոտն գաւառէ, Հակառակ ամենայն քրիստոնէական կարգաց:
Սո հւլս շԱռլուան Տաջաց, եւ ծամ էր առնել էբրւ ողջիւն առնեցն
Տաճկաց: Սո հւլս եւ շնորհաւորն Առիւալոյ, եւ Տարբիւնն նապէաց շուն,
վառ չէ հոռէ էն, եւ անուանեցան (լաւ եւս անուանեցան) Առիւալ».
երես 160—161. (Ստ. Մալխասեանց զամբողջ նօտրագիր հա-
տուածդ գուրս թողած է):— Սնշուշն ձերբակալողն զՍուլ-
տանն Տաճկաց եւ զթագաւորն Ափխազաց՝ ոչ է Ամբատ
Թոնդրակեցի աղանդապետն: Զգիտեմ թէ ով է այդ Սուլ-
տանդ¹⁾ Տաճկաց ի ժամանակս Յովհաննու Դրասիսանակեր-
տեցւոյ: Անյակս կ'երեւի Ափխազ բառի տրուած (անհիմն)
ստուգարանութենէն՝ թէ Ասողկայ խօսքն մեր Բագրատունի
թագաւորաց միոյն համար է. խուզեցի ի պատմութեան
Հ. Միքայելի Զամշեան, բայց ոչ ինչ գտի:

¹⁾ Վարդան Արեւելցի Սուլտան կը կոչէ զամբիրապետն Ոմար Բ.
(717—720) որ էր յաւուրս Յովհաննու կաթողիկոսի Օձնեցւոյ.
«Որք եւ գնացեալ առ աշխարհակալ սուլման Ոմար, գովէին առ
նա զայրն փառաւոր (զօնչ. Օձնեցի)... ապա սրտապնդեալ զինքն
սուլուանն բանայր զերեսն իւր», տես Արտադ ամսագիր Էջմիածնի,
1888, երես 584, 585:

գ. «Եր շինեալ թագաւորին (Աբասայ) զկալմուղիկէն սուրբ ի քաղաքին կարուց... երկնանման խորան։ Սա շինէ եւ պատր համա- շինն Ան-ը, եւ շուրջն Գրիգոր է Քաղաքացացն»։ Երես 172. (Ստ. Մալխասեանց նյոյնպէս եւ զայս նօտրագիր բառու դուրս թողած է): — Ասողիկ յերես 88—89 կը գրէ թէ Ներսէս Գ կաթողի- կոսն Տայեցի շինեաց Պէտրաշապայծառ եկեղեցին զսուրբ Գրիգոր ի Վաղարշապատու առապարին։ Եւ յերես 282 թէ Գաղիկ Ա, յամի Տեառն 1000 շինեաց յԱնի քաղաքի գեղեցի սրբոյն Գրիգորի նոյնաձեւ չափով եւ յօրինուածով՝ ոլով կառուցեալ էր (ի ձեռն Ներսէսի Գ-ի Տայեցւոյ) մեծաշէն եկեղեցին՝ որ ի Քաղաքուգաշտի՝ անուամբ սրբոյն Գրիգորի։ Զղիտեմ որոն Համար է յերես 172 Ասողկան ըսեն թէ «Սա շինէ... եւ զսուրբն Գրիգոր ի Քաղաքոյ- դաշտին»։ (Քաղաքոյդաշտ կամ Քաղաքուգաշտ է Վաղար- շապատ, կամ «շրջակայ ոլորտ Վաղարշապատ քաղաքի»։ աես Խնձեթեան, Ստորագր. երես 471—472): «Նոյնպէս չգիտեմ թէ զի՞նչ է «Փռքը կաթողիկէն Անւոյ»։ Հ. Պ. Ալիշան վարդապետն կը նկարագրէ Ան-ը Էտոռնիկն յերես 64—73 Նիրակայ տեղապատճեանն. այլ չգտի ի նմին զյիշատա- կութիւն Ան-ը Փուր Էտոռնիկն։ Կըզիէ եւ Միթար Անեցի յերես 9, թէ «Աշոտ Ողորմածն, որդի Աբասայ, թագաւորէ յԱնի ամս քսան եւ հինգ, եւ շինէ պիտի ժապանի։ Արդեօք այս հատուած Անեցւոյն ունի առընչու- թիւն ընդ Ասողիկ հատուածին, ուր կը յիշէ իուր կաթո- ղիկէն Անւոյ եւ Քաղաքոյդաշտի և Գրիգոր եկեղեցին։

Դ. «Եւ Գագիկ յամենայն զօրացն Հայոց հատեալ զգունդ վեց հաղար յընտիր ընտիր վառելոցն՝ գումարէ ի ձեռն իշխանաց իշ- խանին Վահրամայ՝ որուոյ Գրիգորոյ, եւ Անդառայ Էտոռնառուուն՝ որուոյ Վահրամայ, եւ ճարդանին Աշոտոյ Պալբառուանոյ, որ ԱՄարձաշն շինեաց, որ Շբանելուն շինեաց»։ Երես 270. (Ստ. Մալխասեանց կուղէ զօնա- գիրն հետեւեալ օրինակաւ. «... գումարէ ի ձեռն իշխանաց իշ- խանին Վահրամայ, որուոյ Գրիգորոյ Պահլառուանոյ, որ ԱՄարձաշն եւ Շբանելուն (տպ. շբանելուն) շինեաց, եւ Անդառայ Էտոռնառուուն, որուոյ Վա-

րանց, եւ ճարդանին Աշոտոյ»)։ Հ. Պ. Ալիշան կը յիշէ համա- սօսիւ զայս բանս Ասողկայ ի Նիքակ, երես 111 ա եւ երես 147 ա, եւ խառնակ կը համարի, վասն զի Մար- մաշինու եւ Բըգների (կամ Բագնայրի, Բգնայրի) շինու- թիւնն վերագրեալ է մարզպանին Աշոտոյ Պալհաւունոյ, մինչդեռ «Մարմաշինու կանգնողն յայտնի է՝ Վահրամայ, եւ Բգնայրի՝ ըստ այլ պատմչաց՝ Մագիստրոսն Ամբատաց ես այսպէս կ'ուղղեմ զհատուածն Ասողկան... գումարէ ի ձեռն իշխանաց իշխանին Վահրամայ՝ որուոյ Գրիգորոյ Պալբառուուն՝ որ ԱՄարձաշն շինունու շինանաց իշխանն Վահրամայ որդի Գրիգորի Պալհաւունուոյ, որ Վահրամայ շինեաց, եւ Անդառայ Էտոռնառուուն՝ որուոյ Շբանելուն շինեաց, եւ Ճարդանին Աշոտոյ»։ Կանգնողն Մարմաշինու է իշխանաց իշխանն Վահրամայ որդի Գրիգորի Պալհաւունուոյ, զորոյ տես զարձանագիրն ի Նիքակ, երես 148. տես եւ Կիրակոս Գանձակեցի, երես 50, եւ Վարդան Արեւելցի, երես 97։ Իսկ կանգնողն Բըգների է Ամբատ մագիստրոս։ «Նինեաց եւ Ամբատ մագիստրոսն զիափափատաես վանքն որ Բագնայրն կոչի։ Կիրակոս Գանձակեցի, երես 50. — Թուին ՆԾԹ¹) (1010) Ամբատ մագիստրոսն զԲգնայր Պընայ (տպ. Պգնայր Պընայ) շինեաց»։ Առաքել Թաւրիմեցի, երես 480 յորմէ կ'առնու եւ Զամշեան։ «Ամբատ մագիստրոս Թոռնեցի շինէ Բգնայր վանքն Պունայ»։ Հ. Պ. ի ցանկին յատուկ անուանց՝ (Զղիտեմ որով ապացուցիւ Զամշեան նոյնացուցած է զԱմբատ մագիստրոս ընդ Ամբատաց իշխանին Թոռնե- ցոյ, զոր չը միշէ Մաթէսոս Ուռհայեցի յերես 21 եւ 33):

¹⁾ Ախալ կը համարիմ վտագագրին ՆԾԹ (1040): Ժամանակագիրն Անեցի յամի 1009 կամ 1010 նշանակէ զշինութիւն վանիցն (Բագնայրի). այլ այս համարելի է աւարտն. քանզի Ասողիկ տասն ամառ յառաջ նոյնպէս գրէր. եւ զի չաւելու դրուատ ինչ զշին- ուածոյն՝ ի գէպ է առ իւրեւ անկատար համարել զնոյն»։ Հ. Պ. Ալիշան, Նիքակ. երես 111 Բ:

12. «Դաւիթ աշակերտ Մովսիսի, ի Հարք գաւառէ, ի Հերեան գեղէ»։ Երես 80—81։

Յայսմ հատուածի երկու բան կայ որ կը տարակուսեցնէ զիս: Նախ թէ ով է այս Դաւիթ՝ որ Մովսիսի (Խորենացւոյ) աշակերտն կը կոչուի: Երկրորդ՝ ուղիղ է Հերեան անունն թէ պէտք է կարդալ Հեղետն:

Եթէ Ասողիկ կ'իմանայ զԴաւիթ Սնյաղթ փիլիսոփայն, զմատենագիրն Սահմանաց Իմաստասիրութեան եւ զթարգմանին Պորփիւրի եւ Արիստոտելի, սա չէր աշակերտ Խորենացւոյ, այլ աշակերտակից, յԵրկրորդ Թարգմանչաց դասէն, եւ թուի թէ զրած է զՍահմանսն նախ քան զիսրենացւոյ պատմութիւնն եւ զաշխարհագրութիւնն. վասն զի յետինս՝ ուրեք ի պատմութեան իւրում եւ ուրեք յաշխարհագրութեանն՝ երկու փոքրիկ պատառիկս փոխ կ'առնու ի Սահմանացն: Դաւիթ Անյաղթ յիւր մատենագրութիւնս Ներդինացի կը կոչուի երկիցս. «Դաւթի փիլիսոփայի Ներդինացոյ Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի. Երես 251.—«Թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ Ներդինացոյ» (Ստորոգութիւնք Արիստոտելի) «Երես 458: (Գարեգին Վ. Սրուանձտեանց «Ներդինացի շինական» կը կոչէ զԴաւիթ Անյաղթ, չդիտեմ ուստի առեալ տես Հայ և Նորոյ, Երես 32):

Ճառնահիւք սոյն Դաւթի Անյաղթ փիլիսոփայի կը վերագրէն եւ Ներբողեան մի ի սուրբ Խաչ աստուածընկալ որոյ սկիզբն է «Բարձրացուցէք զծէր Աստուած մեր, մարդարէն ձայնէ», եւ զոր մեկնաբանած է Ներսէս Շնորհալի: Ի զլուխ Ներբողենին կը կցէն նոյն Ճառընտիւք եւ Նախադրութիւն մի, յորում կ'ըսուի թէ «Դաւիթ փիլիսոփայ... (էր) ի Հարք գաւառէ ի Հեղեն գեղջէ, աշակերտ Սահմակայ եւ Մեսրոբայ, զոր ասեն քուելորդի Մովսեսի Քերթողահօրն: Թէ ոլլափ վստահելի են Նախադրութեանդ տուած տեղեկութիւնքն, որ տղիտի գրուած կ'երեւի, չկամիմ այժմ

քննել եւ ոչ թէ Հարք գաւառի Ներկթ գիւղին մէջ ծնածն ինչպէս Ներգինացի կրնայ կոչուիլ: Հեղետն թէ Հեղետն, զայս պիտի քննեմ:

Ինձիձեան (Ստորագր. Երես 120) կը զրէ՝ թէ «Ենոքհալին չ մեկնութեան Բարձրացոյցէ+ ճառին՝ զգիւղն ուստի էր Դաւիթ՝ կոչէ Հեղեն, զոր եւ եղիտ նշանակեալ ի Հին յիշատակարանս գրեալ ի ժամանակս Թարգմանչաց: Չունելով զձեռագիս ննորհալոյ մեկնութեան Բարձրացոյցէ+ Ներբողենին, չփարեմ ստուգել զքանս Ինձիձեանի. բայց կը տեսնեմ որ Հեղեն եւ Հեղետն հազիւ կը տարբերին: Ուստի է ապա ուրեմն Հեղետն. պարզապէս ի նմանութեան և եւ ա նշանագրաց ի զբութիւնս ինչ եթէ կարդանք Հեղետն, կը նոյնանան Հեղեն, Հեղետն, Հեղետ (զի՞ ա տառն զիմորոշ յօդէ): Ի ՆԱԽՆԻՔ մատենիս երկարօրէն պիտի խօսիմ զշփոթութեանց և եւ ա նշանագրաց. աստ անցնիմ համառոտիւ: Ասողիկ կը զրէ յԵրես 107 «Կարէն, Գարդմանայ իշխան». իսկ Յոհան կաթողիկոս, Երես 71, «զիշխանն Գարդմանայ ԱԿԱՐՔԻՆ», Երկիցս. նոյնպէս եւ Վարդան Արեւելցի կը զրէ ԿԱՐՔԻՆ: — Ասողիկ յԵրես 175 ունի անուն մի ԿԱՐՔԵՐԴ, զոր Շահնազարեան կարգացած է ԿԱՐՔԵՐԴ: Ինձիձեան եւս կը կարգայ ԿԱՐՔԵՐԴ (Ստորագր. Երես 59) եւ կը նոյնացնէ ընդ Խարբերդ. բայց ինձ սխալ թուիր զի ըստ Ասողկայ Կարբերդ (Կամ Կարբերդ) էր Գաւառ ի Լիկանդոն¹⁾ աշխարհին. իսկ Խարբերդ էր ԷԵՐԴ ի Հանձիթ գաւառի Զորբորդ Հայոց, ինչպէս կը կոչէ զայն Կեղբենոս, եւ ի մերոցս՝ Մատթէոս Ուռհայեցի յԵրես 443: (Նշնակէս սխալ կը համարիմ եւ զգուել Զամչեանի, Հ. Բ. Երես 824. «Խարբերդ գաւառ ի Կւեկանդիոն աշխարհի»): —

¹⁾ Լիկանդոն էր յարեւելեան հիւսիսային ծայր Կիլիկիոյ, սահմանակից Կապագովկիոյ եւ Կոմագենիոյ. տես Վարդան Արեւելցի, Երես 115, ծան. 3, եւ Սիոնան, Երես 168 թ:

ՅՈՒԿԵՐԵՐԱՆԻ ՄԱՍԹԵՒ մեկնութեանն, Հ. Գ. երես 46, գրեալ է. «Յածուցանէ զնոսա պետառքաց». իսկ նոր Հայկազեան Բառզիրքն կը կարդայ. «Յածուցանել զնոսա կամեցաւ անդեսաբար»:—Ի Խորենացւոյ աշխարհագրութեանն երես 37 կը գտնեմ Ուալշնա քաղաք Միջագետաց, որ եւ ի գաղղիրէն թարգմանութեանն յերես 49 կը զբուի Rhastina, փոխանակ գրելց Ուալշնա, Resena. (Սերէս կը զբէ Ուալշյենս, տպ. Կ. Պոլսի, երես 122, եւ տպ. Ուալքրբուրգի, երես 77: Այս քաղաքը ըստ արաբացւոց կը կրօնի Բէկու—Էւլ—Այն, այսինքն գլուխ Աղբեր. տես Խնձիծեան, Նոր Հայաստան, երես 337):—Բայց աւասիկ ամենէն զարմանալին. Սէս-Մարտէն իւր Մետուր եւ այլն զորց Բ. Հատորցն 406-452 երեսներուն մէջ Հրատարակած է զաշխարհագրութիւն Վարդանայ վարդապետի Հանդերձ գաղղիական թարգմանութեամբ եւ ծանօթութեամբ. յերես 446 կը կարդամ. «անդ (այսինքն յԵրուսաղէմ) եւ բոլոր անօքնութիւնն Քրիստոսի կատարեցաւ. գաղղիրէն «C'est aussi là que J. C. a détruit l'impiétaire» Քրիստոսի անօքնութիւնն փոխանակ գեցնութիւնն:

13. «Ո սորա (Մեծեժայ գնունւոյ) եօթներորդ ամին եկաց կաթողիկոս Հայոց տէր Ներսէս ի գաւառէն Բագրեւանդայ ի գեղջէն Աշտարակաց, ամս ինն: Սա ի ըրրորդ ամի Հայրապետութեան իւրաց եւ ի տասներորդ ամի Իշխանութեան Մեծեժայ արար ժողով ի քաղաքին Դուին... եւ կարգեցին զթուական Հայոց ի պրետոռանէրորդն Յուստիանոսի (իման Յուստիանոս Ա. Justinien l-ը) կայսեր, որ զուրբն Սովիա շնչեաց, եւ ի քաներորդ չորրորդն Խոսրովյաց՝ որդւոյ կաւատայ Գլարսից արքային. երես 82-83.—«Յուստիանոս (Յուստիանոս Ա.) ամս երեսուն եւ եօթն: Ո սորա պրետոռանէրորդն կարգեցաւ թուականս Հայոց ի Դունայ ժողովին». երես 141:

Նոյնպէս եւ Վարդան Արեւելցի կը զբէ յերես 57-58 թէ թուականն Հայոց եղաւ ի պրետոռանէրորդն ամի Յուստիանոս (Յուստիանոս Ա.) կայսեր. «Զտէր Քրիստոպոլ

յաջորդէ տէր Ղետոնի ամս երկու: Եւ ապա տէր Ներսէս (Բ. Աշտարակեցի) ամս ինն: . . . Զկնի Ներսիսի՝ տէր Յոհաննէնս (Բ. Գարեղինեցի) ամս Հնդետասանն (Խօթնեւտասանն, ըստ Յոհաննու կաթողիկոսի պատմագրի, երես 38): Եւ յետ նորա տէր Մովսէս յԵղիվագայ ամս երեսուն: Սա ի ասաներորդ ամի Հայրապետութեանն իւրոյ, եւ յերեսներորդ առաջներորդ ամին Խոսրովու՝ որդւոյ Կաւատայ, եւ ի պրետոռանէրորդն Յուստիանոսի (Յուստիանոս Ա-ց), որ զուրբն Սովիի շնչեաց, եղիլ թուական Հայոց եւ տոմարու: Ի ծանօթութեան զրեալ է թէ ոչ ի պրետոռանէրորդն, այլ ի առաներորդն ամին: Ուղղագրյն եւս է կապծեմ ասել յամին առաներորդն հնդիւրորդն Յուստիանիանոսի առաջնոյ, որ է ամ Տեառն 552: Սոյն տարին եւ Խոսրովյաց առաջնոյ Սնուշըռուտանի թագաւորութեանն առաներորդն առանելորդն եր, ոչ առաներորդն պրետորդն ըստ Ասողկայ, եւ ոչ ելեններորդն առանելորդն ըստ Վարդանայ:

Բայց ով էր կաթողիկոս յամին 552 որ Հաստատեաց զհայթուականն: Տեսանք որ Ասողիկ կը զնէ զներսէս Բ. Աշտարակեցի, եւ Վարդան զՄովսէս Բ. Եղիվարդեցի, որում կը միաբանին եւ բաղմագրյնք ի պատմաց մերոց. (Յոհանն Մամիկոնեան, 8,—Յոհան կաթողիկոս, 38, — Ուխտանէս, Հատուած Բ., 6, — Ստեփանոս Ուռպելեան, 69, 332, Հանդերձ այլովք), որք առ Հասարակ Մովսէսի Եղիվարդեցւոյ կ'ընծայէն զգիր Հայ տոմարին: Զամշեան (Հ. Բ. երես 498, եւ 509-516) երկար բանիւք կը ձգտի ցուցանել թէ Հայոց թուականն Հաստատեալ է ի Մովսէսի Եղիվարդեցւոյ, եւ ոչ ի Ներսէս Աշտարակեցւոյ, եւ մինչեւ ի վերջին ժամանակս՝ ընդհանուր կարծիք Մովսէս Եղիվարդեցի կը համարուէր նորողիւ Հայ թուականին: Հ. Ա. Սլիշան եւս իւր առաջն զրուածոց մէջ զսյն կարծիք ունէր. օրինակ իմն ի Բաղդադիոյի 1848 տարւոյն, յերես

216 ա, սապէս կը գրէ. «Թուականն Հայոց, հաստատեալ առ Մովսէսիւ Բ. կաթողիկոսիւ յամի Տեառն 552» այլ կ'երեւի թէ նորանոր քննութեամբք ստուգած է թէ Ներսեսի Աշտարակեցւոյ է այս արդիւնքս, քանզի Հակառակ իւր առաջին գրուածոց, Հակառակ Զամշեանի, Հակառակ մեր բազմագոյն պատմչաց եւ յիշատակագրաց, Հակառակ ընդհանուր կարծեաց, կը գրէ ի Ելքակ յերես 37, ծան. 3. «Անառոյգ կամ աղաւաղեալ Համարիմ զյիշատակարան Մնացորդաց գրոց՝ զոր Զաքարիա պատմիչ (մասն Գ. երես 6) ընդօրինակէ, իբրու գրեալ յամի տեառն 554 ի Մանկիկ Գէորգէ Անեցւոյ. քանզի թուականն Հայոց ասի անդ եղեալ ի Մովսէս կաթողիկոսէ, որ է Ներսէս Երան»:

Եւ սակայն բան մի կ'ապշեցնէ զիս: Ալեշան վարդապետի Ելքակ Հրատարակեալ է յամին 1881. յիտ հինգ տարւոյ մի ոմն ի Մխիթարեանց Վենետիկոյ ի պատմութեան Հայերէն դպրութեան կը պնդէ եւ դարձեալ կը պնդէ թէ Հայ Թուականին Հաստատողն է Մովսէս Եղիվարդեցի, եւ ոչ Ներսէս Աշտարակեցի. (տես անդ յերես 393, 394-395, 589): Արդեօք Դպրութեան Հրատարակիչն կարդացած չէ՝ զվերցյեղեալ ծանօթութիւնդ Ելքակայ, արդեօք կարդացած՝ բայց իւր ինքեան մանրախոյզ մանրակրկիտ քննութեամբք սխալ գտած է զկարծիս Հ. Ալեշանի: Եթէ ըստ դպրութեան Հրատարակչին ստոյգն այն է՝ որ Մովսէս Եղիվարդեցի նորոգնաց տոմարն, ի՞նչպէս այլուր ի նմին մատենի՛ Հետեւեալ մեծ Հակասութիւնն կը դրուի. «Կաթուղիկոսն Յովհաննէս (այսինքն Յովհաննէս Բ. Գարեղենեցի)՝ որ էր յերկորդ կէս վեցերորդ դարու, 557-574». երես 210: Յովհաննէս Բ. Գարեղենեցի, որ էր նախորդն Մովսեսի Եղիվարդեցւոյ, եթէ կաթուղիկոս նստած է ընդ ամնն 557-574, ապա ուրեմն Հայ տոմարն վաղուց եղեալ էր ի կաթողիկոսութեան Ներսեսի Աշտարակեցւոյ՝ որ էր

նախորդն Յովհաննէսի Գարեղենեցւոյ¹⁾: Որ գիտունն պիտի տայ մեղ վերջապէս զհաւաստի ժամանակզութիւն ազգային պատմութեան:

14. «Եւ Ալու ոմն առաքեալ յարքայէն Պարսից Խոսրովու, եւ Հարեալ զթյոն՝ էտ զկթութ քաղաք Հաշտենից, նոյնպէս եւ զբաղաբն կաղնոյ, եւ գերեաց զՅովէան կաթողիկոս»: երես 86:

Ալու կը գրէ եւ Յովհան կաթողիկոս պատմազիր, յերես 43. «իսկ Ալու ոմն Հրամանաւ Խոսրովայ Հասեալ ի Հայս, եւ դիմեալ ի վերայ՝ Խորտակէր զզօրսն Յունաց»: Նոյնպէս եւ Վարդան Արեւելցի յերես 60. «Եւ ընդ առաջ երթեալ Ալու; Հարկանէ անչափ կոտորմաբք Հրամանաւ Խոսրովու»: (Զամշեան եւս կը գրէ Ալու, եւ կը յաւելու յանձնէ թէ էր որդի Սմբատայ Բաղրատունոյ, սիրելոյն Խոսրով Բ. Ապրուէզի եւ մարզպանին Վրկանայ: տես Հ. Բ. երես 300, 308-310, 324):

Ասողիկ այլուր կը զրէ Ալուար, «Եւ Ալուար (առաքէ Խոսրով Բ. Ապրուէզ) ընդ սահմանն Հայոց, որոյ եկեալ՝ պատերազմեցաւ ընդ զօրսն յունաց, . . . եւ առնու զքաղաքն Կարոնոյ, եւ գերէ զկաթուղիկոսն Յովհանն. երես 114: ԱՀա այս Ալուար է ուղիղն, եւ ոչ Ալու (որդի Սմբատայ Բաղրատունոյ, ըստ Զամշեանի): Միքէոս կը գրէ մանրա-

¹⁾ Հին Յիշատակարան մի, զոր ի մէջ կը բերէ Գարեղիս Վ. Մրուանձտեանց (Հնոց եւ Նորոյ, երես 87), կը հաստատէ թէ Հայոց թուականն եղեալ է նախ քան զՅովէաննէս Գարեղենեցի. «Բայց զարմանալի է ի նախկի յիշատակի գրոցս այսմիկ, եթէ գրեցաւ գիրքս այս Ես-իւ՝ թարգմանեալ ի Յունաց ի Հայս՝ Հրամանաւ տեառն Յովհաննիսի (տպ. գրեցաւ գիրքս այս Եակը՝ Հրամանաւ թարգմանեալ ի Յունաց ի Հայս Տեառն Յովհաննիսի) Հայոց կաթուղիկոսի Գարեղենեցւոյ ի քսաներորդ եօթներորդ թուականին Հայոց»: Հայոց թուականին քսաներորդ եօթներորդ (կամ թերեւ լաւագոյն՝ Հինգերորդ) տարին է Քրիստոսի 578 (կամ 576):

մասնաբար. «Եւ լրնդ կողմանս Հայանանի արձակեր. (Խոսրով Բ. Ապրուէզ) Աշխատ զՅեզտայար զօրու մեծաւ... իսկ Աշխատ թեզտայար ենի ի սահմանս Հայոց... եւ ինքն գումարեալ բանակեցաւ շուրջ զիարնոյ քաղաքաւ... եւ կալաւ զքաղաքն Հաշտինից Կիթառիձ¹⁾», երես 121-123, տպ. Կ. Պոլսի. — երես 76-77, տպ. Պետրուլիքի. Աշխատ պարսիկ անուն է, որ ի զրադաշտական կեշտին քարի հրեշտակ կը նշանակէ (բատ Տ. Ք. Պատկանեանի, Սեբէոս, երես 200): Կայ եւ առ Ղազարայ Փարավեցւոյ Աշխատ, ի Միջամատանէ, հայր Յրգատվնասպայ դայեկորդւոյն Պերողի. տես յառաջին տպագրութեանն Ս. Ղազարու յերես 186-187, 197:

15. «Յովչան Մայրագոմեցի, որում շամանիչուունիւնն հաւատացեալ էր կոմիտաս»: երես 87:

Թերեւս զիանողիկուարանն: «Յոհան՝ վարդապետ հանունիկուարանն», կը գրէ Վարդան Արեւելցի յերես 62:

16. «Եւ ժողովեցան ամենայն եպիսկոպոսունքն... առ բարեպաշտ իշխան աշխարհին եւ զօրավարն Հայոց թէոդորոս Սահմառանչ պատրիկ, որ էր Ռշտունեաց տէր»: երես 91:

Ի ծանօթութեան նշանակեալ է թէ ձեռագիլն ունի «Թէոդորոս ապր-հի պատրիկ»: Սահմառանչ ընթերցուածն բոլորովին սխալ է երեւեփ ինձ, զի Թէոդորոս էր Ռշտունի. «Թէոդորոս, որ էր յազգէն Ռշտունեաց», կը գրէ Նեւոնդ երեց յերես 7: Իսկ ձեռագրին ապր-հի ուղղելի է ապր-

¹⁾ Զինաւէճ գրեալ է ի կրկին տպագրութիւնս Սեբէոսի. այլ ուղղեն է կինաւէճ, կամ ըստ Ասողկայ կինաւէճ. Չորրորդ Հայոց Հաշտենից գաւառին մէջ նշանաւոր էր այս բերդաքաղաքս, զոր բազում անգամ կը յիշտատակեն նաեւ Ստորին կայսերութեան պատմագիրը Citharizōn անուամբ: Ըստ Պրոկրպիոսի՝ Կիթառիճ Հեռի էր ի Թէոդորոսպոլսոյ (ի կարնոյ) ըրեք աւուրբք. տես Lebeau, Հ. Թ. երես 76, ծան. 2: Մենանդր պատմագրի (որ էր ի

հիպատ. (Հետեւեալ պատրի բառի պատճառաւ զաղակիարողն մոռացած է զվերջին վանկ բառիս: ինչպէս եւ յերես 98, ծան. 8, գրած է «Հրամաննամ մառայ» փոխանակ «Հրամաննամ Ամառայ», այսինքն Օմառայ): Ըստ այսմ եւ յՈւիստանէս, Հատուած Ա. երես 109, «Եապհոյ» որդւոյ (տպ. որից) Աշխատ ապր-հի պատրիքի: (տպ. ապահի պատրակի): ուղղելի է ապուհիպատ պատրիքի: Յերես 144 Ասողկայ ուղիղ զինալ է: Տուեալ զհիւպատաւորութիւնն պատիւն, այսինքն ապր-հի պատրիքութիւն, Աշխատ որդւոյ Եապհոյ: Մ. Կաղանկատուացի կը գրէ ապահի-պատ պատրիկ, ապահի-պատ պատրիքութիւն. Հ. Ա. երես 300, 333, 360:

Ի Ստորին Կայսերութեան Ապր-հի-պատ (յունարէն աբօլիմարէն կամ ապր ի-պատոն) կը կոչուէին պատուակալ հիւպատոսներն, զաղղիերէն Consuls honoraires (տես Payne Smith, Thesaurus Syriacus, Պրակ Ա.Էջ 330): Տեսանք ի վեր անգր որ Ասողկել զԱպուհիւպատ պատրիքութիւն կը կոչէ հայերէն բառիւ Հիւպատաւորութիւն. որով եւ Ապուհիւպատ կ'ըլլայ Հիւպատաւոր:

17. «Նա եւ երեւելուն եւս իւրովք համազգեօքն յառաջ մատուցեալ առնէր ամրաստանութիւն ըստ իւրեանց բնիկ սովորութեանցն. «Մի կոչեացի, ասեն, Աստուած այրն այն»: երես 94:

Ի ծանօթութեան նշանակեալ է թէ Եապհազարեան տպագիրն փոխանակ հրէտապէտն ունի հայրապէտն, եւ յերես

վախճան Զ դարուն) լատին թարգմանիչն՝ կարծելով թէ Citharizōn նոյն է ընդ Citharizō բայի, որ կը նշանակէ «կիթառ հարկանել», երաժշտաց եւ քնարահարաց վերայ առած է զբանս յըյն մատենագրին, տես Lebeau, Հ. Թ. երես 149, ծան. 4: Տես Կթորիճ եւ յինձիճեան, Ստորագր. երես 45: — Ի Խորենացւոյ Աշխարհագրութեանն, յերես 30, յիշն նա եւ Լուսնինիճ քաղաք ի Չորրորդ Հայս:

348-350. յ' 75 ծանօթութեան Ստ. Մալխասիանց ցցց
կու տայ զմիւր իմացուած Տ. Մ. Էմինի:

Այս հըւառիք բառն գրեալ է հայրապետ նաև առ Սերէ-
սի (տապ. Կ. Պոլսի, երես 190.—տապ. Պետրուրդի, երես 121), յորմէ կ'առնու Ասողիկ: Խճ եւս ալէմ գայթակղու-
թեան եղած էր (ըստ բացատրութեան Ստ. Մալխասիանցի) Սերէսի հայրապետն, զոր անկարացած էի Հասկանալ, թէ-
պէտ գիտէի հըւառիք ի պատմութենէ Ասողկան, վկայու-
թեամբ նոր Հայկակեան բառարանին. այլ այնչափ հա-
մառօս է կոչումն (գղ. Citation), որ զհայրապետն հըւառիք
ուղղել չել մտաբերած:

Զիք երկայութիւն թէ հըւառիք ընթերցուածով պայ-
ծառապէս կը պարզին եւ Սերէս եւ Ասողիկ: Սակայն հարկ կը համարիմ ծանուցանել թէ եւ այլուր ի ժողովորդեան
գիրս մեր կայ գրեալ Հայրապետ երբ կրօնական զլուխ
Հրէից: Զաքարիա Սարկաւագ ի պատմութեան իւրում
(Մանն Բ. երես 113) կը գրէ: «Վոչեցին եւ զգիսաւորա
հաւատոյն իւրեանց (Հրէից), որ ասի Խախամ, որ է
հայրապետ»: Եթէ աստ եւս հայրապետ մինալ գրեալ հնթա-
դրենք փոխանակ հըւառիք, ընդդէմ կ'ելնէ մեզ գաղղիելէն
Patriarche (Հայրապետ) բառն, որ նոյնպէս Հրէից հոգեւոր
առաջնորդին համար ըսուած է: Lebeau կը գրէ ի Հ. Ե.
երես 137. «Le patriarche, chef de toute la religion judaïque
qui résidait en Orient, exigeait chaque année un tribut de
toutes les synagogues.» Կայ ի նմին հատորի, երես 136,
եւ ծանօթութիւն մի Սէս-Մարտէնի (թիւ 5-դ), յորում
կ'ըսուի. «Les patriarches des Juifs portaient le titre
d'illustres, comme les premiers officiers de l'empire.»

18. «Իսկ որք զբաղեղոսին իւրէնց եւ Աղուանից կաթողիկոսն,
որ էր ի Փայտակարան, ի գրան արքունին». երես 96:

Այս եւս առեալ է ի Սերէսուէ, որ կը գրէ. «Իսկ որք
զբաղեղոնին եւ Աղուանից կաթողիկոսն».

(տապ. Կ. Պոլսի, երես 191.—տապ. Պետրուրդի, երես 122):
Սերէսու չունի զբանն «որ էր ի Փայտակարան, ի գրան
արքունին»:

Ստ. Մալխասիանց կը նշանակէ. ի ծանօթութեան, թէ
ձեռագիրն Ասողկայ փոխանակ իւրէնց անուան ունի Վէրոյ:
Այս է ըստ իս հարազատ ընթերցուածն. «Վէրոյ, Աղուանից
կաթողիկոսն, որ էր ի Փայտակարան, ի գրան արքունին»:
Մ. Կաղանկատուացի կը պատմէ (Ն. Ա. երես 259-261)
թէ յապստամբել իշխանացն Աղուանից յԱպրուէզ Խոս-
րովայ Բ-է, յանցաւոր կը գտնուի եւ կաթողիկոսն նոցա
Վիրոյ. իշխանքն կը պատժուին, ոմանք գլխատութեամբ,
այլք խեղութեամբ, եւ կէսք տարագրութեամբ. իսկ Վիրոյ,
բարեխօսութեամբ Պարսից թագուհւոյն (որ թուի Նիրին),
կ'ազատի ի մահուանէ. բայց Խոսրով կը դատապարտէ
զնա ի մշտնջենաւոր բանտարկութիւն յարքունի դիպահոջ,
մինչեւ որ Կաւատ Բ. (որ եւ Նիրոյ). յիտ սպանանելոյ
զհայր իւր Խոսրով կ'արձակէ զՎիրոյ ի կալանաց եւ կը
յուղարկէ յիւրական աշխարհն յԱղուանս յամին 627:
Կ'երեւի թէ բանտարկեալն Վիրոյ՝ հրամանաւ Խոսրովու-
դի՛ մասնակից եղած է եպիսկոպոսաց ժողովոյն, որ գու-
մարեցաւ յամին 615 կամ 616 ի գրան Պարսից թա-
գաւորին: Այլ զբանն Սերէսուի եւ Ասողկայ. «Իսկ որ+
Ղբաղիւթունին» չկարեմ մեկնել. թուի ինձ թէ աղաւազու-
թիւն կամ թերի ինչ կայ ի հատուածիդ:

Ի Մ. Կաղանկատուացւոյ կ'առնու եւ Կիրակոս Գանձա-
կեցի զոր ինչ կը գրէ Աղուանից Վիրոյ կաթողիկոսին
համար. Յետ Խոսրովու (Բ-ի) Պարսից արքայի՝ առնու
զթագաւորութիւնն Կաւատ (Բ., որ եւ Նիրոյ), սա արձա-
կեաց ի գերութենէ զՎիրոյ կաթուղիկոսն Աղուանից, զոր
ի բանտի եղեալ էր հայր նորա. երես 30.—Ճէր Վիրոյ,
ամս երեսուն եւ երկք. սա բազում ամս ի դիպահոջ
լիւալ ի գրան Խոսրովու Պարսից արքայի, եւ յիտ մահուան
նորա ազատեալ եկն յիրկիր իւրա. երես 98:

19. «Որոց շնչառական իսկ հրամայեաց տալ» երես 96. Սուհալ է նոյնպէս ի Սեբէսուէ, որ կը գրէ. «Որով եւ շնչառական իսկ հրամայեաց տալ» (տպ. Կ. Պոլսի, երես 191.—տպ. Պետրովնիզի, երես 122):

Ի ծանօթութեան կը նշանակէ Աստ Մալիսասեանց թէ Սաողկայ ձեռագիրն ունի զնիքառարն, եւ Նահնազարեան տպագիրն զփաքալն: Յօրինակի Միում Ս. Ղազարու գտած եմ զղիքառարն, զոր մարթ է ընթեռնուլ եւ զլըդիքառն կամ զլըդիքառն, բառ բոլորովին անծանօթ ինձ:

Իսկ այն որ կը գրուի յայլում ձեռագրի (երես 351-352, ծան. 78-դ), «Որոց զըրփաքաժառ է քեղույ առարն ան իսկ հրամայեաց տալ, խառնեալ է ի բանից Սաողկայ «Որոց զըրփաքա իսկ հրամայեաց տալ», եւ ի ծանօթութեան գիրեց ի գաղափարողէն կամ յայլմէ ումեքէ ի լուսանցին. «Ըստ է տեղւոյ(ս) առջևանի (օրինակն)». այսինքն թէ զնիքառ աղաւաղեալ բառ է:

20. «Ներսեց, Շիրակայ տէր, կոմա կապոյտիրոց, չայոց իշխան» երես 101:

Ի ծանօթութեան նշանակեալ է թէ ձեռագիրն ունի կապոյտիրոց, իսկ Նահնազարեան տպագիրն կապոյտիրոց: Թերեւս ուղղագոյն ըլլայ Նահնազարեանի կապոյտիրոցընթերցուածն վասն զի եւ Մատթէոս Ուոհայեցի կը յիշ յերես 125 «Կապոյտիրոց բերդ, ի անզին որ Արջովիտ ասին, զորոց գաւառն կամ վնահանգն կ անգիտանայ Խնձիթեան (Սաողագր. երես 510-511): Ե. Իիւլօրիիէ ի ծանօթութիւնը Մատթէի Ուոհայեցւոյ (երես 403-404) կը գրէ թէ եւ Կեդրենոս կը յիշէ զբերդն Կարետու. Կապոյտիրոց կամ Կապոյտիրոց կմնայ եւս ուղղուիլ Կապոյտիրոց, որոյ համառօտեալն թուի Կապոյտիրոց:

21. «Զաղերեկ ծաղենալ մորուսն ասէ վազ կապմեալ (Յովհան Զնեցի)» երես 104:

Սաողիկ կ'առնու զայս ի Յոհան կաթողիկոսի պատ-

մութենէն, երես 58. «Զաղերեկ ծաղենալ մորուսն ասէ վազ կապէս է տպագիրն ասէ վազ կապէս կամ ասէ վազ կապմեալ» կազմեալը: Խնձ թուի զրեկի ասէ վազ զի վերագրին ասէ Յոհան պատմագիրը: «Եւ այս մանր խարիտիւ աղացեալ եւ իւղովք անուշեւք յայն ընդիւսառնեալ գիշէ ընդ ծաղկեալ ալիօք մորուսն: Ուսի գիշէ անզա ուրիմն ասէ վազ զի: Կայ եւ Քիրակոսուի թովմա Արծրունի: «Դու յարդ եւ մեք հողմք դիշագույլ» (տպ. Կ. Պոլսի, երես 201.—տպ. Պետրովնիզի, երես 179):

22. «Քրիստոն քո եւ աշակերտքն նորին զգծուծն եւ զընչնն պարունակն» երես 104:

Թէպէտ եւ պապուերցին ընթերցուածով իմաստ կ'ելնէ, այլ լաւագոյն է կարծեմ պապուերցին, ինչպէս կը գրէ Յոհան կաթողիկոս յերես 58. «Քրիստոն ձեր զպարկեցու եւ զչնչն զգեստ պապուեաց, եւ զնոյն արարին աշակերտք նորա»: Նոյնպէս եւառ Արիակոնի Գանձակիցւոյ յերես 37, կ'ըսէ ամիրապիսն ցՅոհանն Օհնեցի: «Որ նոցա (Քրիստոնէից) առաջնորդք են՝ զպարկատութիւն եւ զգձձութիւն առաւել թժարշն քան վմեծութիւն եւ զփարթամութիւն: Իսկ դու ընկերի՞ այդպիս զպարտեալ ես»:

23. «Որ եւ չգուշաճ, որդի Խոսրովու Գողթան տեառն փոքր մանուկ տարենալ մնուցին: Եւ ուսուցանէին անօրէն օրէնսդրութեամբն իւրեանց» երես 125:

Գաղափարողն սխալ գլուծ է անշուշտ զԱրդան վիխանակ զՎահան, զի Սաողիկ կ'ակնարկէ ի Վահան Գողթնացի՝ որ նոհաւասկեցաւ յՍարաբացւոյ յարմին 738:

24. «Եւ եղբայր նոցա (Սահակայ եւ Համազասպայ Արծրունեաց) գագիկ ապստամբեալ յԽամայելացւոցն ամրանայ յամուրն ըլուկան: Երես 133:

Աչս Ուժիան եւս թուի սխալ զաղափարողին, վիխանակ գրելոյ նկան: Սաողիկ ի Վեռնոդ Երիցուէ կ'առնու զպատմութիւնդ, եւ Վեռնոդ կ'ըսէ երկիցա ցամրոցն որում

Նկան կոչեն». երես 133.—«Եւ զայլսն փախստական ընկենոյր յամուրն նկան»: երես 134: Ոզական ամրացն էր ի գաւառին Տարօնոյ առ Եփրատ գետով (Փ. Բիւզանդ. երես 131). իսկ ամրոցն նկան էր ի Թոռնաւան գաւառի Վասպուրական աշխարհին Երասմիայ մօտ (Բազմավետ, 1863, երես 181 ա), զոր յաճախ յիշէ եւ թովմա Արծրունի:

25. «Մարիկ (Թագաւորեաց) ամս քսան: Զսա ասեն լինել յերկրէն Հայոց Արագածոտն գաւառէ, ի գեղջէ՛ որ Աւշականն կոչ. որ ի Կոստանդնուպօլիս խնամ ածէր գեղջն իւրում. եւ այս արդարացուցանէ զառասպելին՝ որ ասեն. «Սատի յԱւշական խունկաւագ»: երես 141:

Թերեւս աւատի:

26. «Եւ ի նոյն ամի եմուտ թէոփիլոս (Կայսր) յԱսորիս, եւ էառ զքաղաքն Ուրբելի, եւ պատերազմեցաւ ընդ Տաճկաց յԱւշաւագ, եւ յաղթեաց»: երես 144:

Թուի յԱշխաւագ. զի Ինձիձեան (Ստորագր. երես 59) կը յիշէ հատուած մի Յայսմաւուրաց ի սեպտեմբերի 23, թէ կայսրն Թէոփիլոս «Ել ի Հանձիթ եւ յԱշխաւագ, եւ աւերեալ կոտորեաց եւ գերեաց»: Նոյնակս կը զրէ եւ Միխայէլ Ասորի, երես 371. «Եւ Թէոփիլոս հպարտացեալ նոքօք եւ առեալ զօր՝ եկն ի Զուպատրա եւ քակեաց զնա, եւ կոտորեաց հաւասարապէս զտածիկսն եւ զքրիստոնեայսն: Եւ ապա զնաց ի Մելտենի, եւ գերեաց. եւ ելաւ յԱշխաւագ եւ ի Հանձիթ, եւ գերեաց զքաղըւմն եւ զնաց»: Lebeau (Հ. ԺԳ. երես 135) կը պատմէ զառումն Սոզոպետրա (Sozopétra, ըստ Արաբաց Zobathrah, Զուպատրա) քաղաքի ի Թէոփիլոս կայսերէ. կըսէ նաև թէ կայսրն «Էառ եւ աւարեաց զՍամուսատ» (prend et fille Samosate,) բայց չիշեր զԱշմուշատ: Սամուսատ եւ Աշմուշատ անուանց շփոթութիւն մի կայ կարծեմ աստ, բայց չկարեմ ստուգել այսչափ միայն զիտեմ թէ այլ է Սամուսատ, եւ այլ Աշմուշատ: Ըստ Ինձիձեանի (Ստորագր. երես 60)՝ Աշմու-

շատ է ի Զորբորդ Հայս, եւ է Հոռվմայեցի եւ յոյն պատմքաց Arsamosata (Արշամուշատ) կոչած քաղաքն: Ի նոյն կարծիս է եւ Զամչեան (Հ. Ա. երես 276): Dezobry et Bacheler Բառարանն կը զրէ թէ Arsamosata կը կոչուի այժմ Schemschath (Շեմշաթ), իսկ Samosate կը կոչուի Semisat (Սեմիսատ): Մ. Խորենացի կը զրէ (Բ. իա.) թէ Սնատնինոս էառ զքաղաքն Նանջար: Ամենայն թարգմանութիւնք մեր Պատմահօրն, զորս ունիմ արդ ի ձեռին (լատիներէնն Վիստոնիանց, իտալիենն Ս. Ղազարու, գաղղիերէնն Վ. Լանգլուայի) Samosate կ'իմանան. նոյնպէս եւ Զամչեան (Հ. Ա. երես 261): Կարելի՞ որ ըլլայ Arsamosata.

27. «Առուռ թէոփիլոս կայսր զօմու բերդն Հայոց, յԱշխաւագ, եւ զՄեծկերտ, եւ զԱլեբերդ ի գաւառին գեղամայ»: երես 144:

Թուի պՊապին, ինչպէս կը զրէ Սամուէլ Անեցի նշյն թէոփիլոս կայսեր Համար. «Եկն եւ ի Հայս, եւ էառ զամուրն պՊապին, եւ զՄեծկերտ». տես յԻնձիձեան, Ստորագր. երես 60:

28. «Յայսմ ժամանակի Արուտլուկ՝ Գողթան ամիրայն՝ զէ գերեւութեալ խաղկօքն գայ յաշխարհն Վասպուրականի»: երես 189. (Եւ 113-դ ծան. յերես 381):

Քանզի ձեռագիրին ընթերցուածն է «զէ կէտե-ախտաժողովն», ես կարծեմ թէ ուղղելի է «վէճեւուժողովն Խաղկանօքն» (կամ Խաղկօքն): Զ, Լ, Ղ, Շ, Չ նշանագիլք զիւրաւ կը շփոթին ի զքաղպիտ:

ԶԵՒՐԵՎՈՒԺՈՂՈՎՆ բարդեալ է յարաբերէն պահիտ բառէն, որ նշանակէ 1-Ռւժեղ քաջ. 2. Ճգնաւոր, Կրօնաւոր. 3. Ժուժկալ բարեպաշտ, Աստուծապաշտ, եւ ի հայ բառէն ժողով: ԶԵՒՐԵՎ կայ եւ այլուր երկիցս առ մատենագիլք մեր: Ն. Շնորհալի կը զրէ ի Հանելուկն «Եշ բառի».

«Նա Քրիստոսի եղեւ ի պէտ.

՚ղ Բաղամ ասաց՝ Ցե՛տ ի ձամբէտ.

Հետ կու կանչէ զետ ըզզ ե հ ետ.

Թուրբէր, ծեզ վա՛, կորեաւ Մահմէտ»:

Եւ ի պատմութեան Միխայելի Ասորւոյ յերես 334 գրեալէ։ «Եղ (Մալիմ) զօրագլուխ զՈմար, եւ երդուաւ քակել զկոսաւանդինուպօլիս, եւ կային ընդ նմա զէնիտ+ երեսուն հաղար. եւ եղին երկու բանակ, մինն ընդ ծով, եւ միւսն ընդ ցամաք»։ Հրատարակիչքն Միխայելի կըսեն ի ծանօթութեան թէ Զէնիտ նշանակէ աստ հաճաւոր զինուոր։ բայց ի Հ. Յակոբոս Պօղաձեանի Տաճկերէն-Հայերէն Բառարանին (տպ. Վիհնայ) չեք այսպիսի նշանակութիւն։ Տ. Ստ. Մալխասնանց, ովմէ ինդըրեցի տեղեկութիւն Զանիտ բառի նշանակութեանց վիրայ, գրեց ինձ զշետեւեալն՝ իւր մայիսի 30/յունիսի 11 նամական։ Զանիտ. իմ պարապմանցս մէջ այս բառը պատահէլ է՝ «ծզնաւոր», միայնակեաց, անապատական», եւ իբր սոյանից հետեւութիւն՝ «Բարեպաշտ, աշխարհային վայելչութիւններից ժուժկալ նշանակութիւններով»։ Ցէնկէրի Բառարանն եւս նոյն նշանակութիւններն է տալիս. Զանիտ (յոգնակի Զէնիտու և Զէնիտոր, abstinent, dévot, ermite, moine, homme mystique, fanatique.) հաճաւոր զինուոր նշանակութիւնն ամենեւին չկայ այսաեղ ինչպէս տեսնում էք։ Թէ Ասողիկ, թէ Շնորհալի եւ թէ Միխայէլ Զէնիտ բառն՝ կրօնաւորի կամ կրօնամոլի (fanatique) նշանակութեամբ գործածած են կարծիմ, որու հետ կրնայ համեմատուիլ նա եւ Մուղին բառն (տես աստէն ի թիւն 36):

Իսկ Խազեանք կամ Խազէք թուի գործիական հոլով Խազկանք կամ Խազիկը անուան, որով կոչվ ազգ մի Թուրքաց։ Այս անուան կայ եւ յՈղըս Եղեսից ի Ն. Շնորհալոյ։

«Աղլը ի չարին արբանեկաց,
Որոց Խազէք անուանէին,
Իրեն բաշունը կատաղիս՝
Ցորոց վերալ յարձակէին.
Զարիւս առեալ զըսպանելոցն՝
Զանձինս իւրեանց օծանէին,

Եւ զորովայնաըն հերձնուին,
Զւեարդուն հանեալ խածատէին,
Եւ ըզգըլուփաըն քերթէին
Ու ի Խորասան զայն տանէին,
Զի ի նոցունց վարձա ընկալցին
»ատ ըսպանելոցըն համարին։
Նոյնպէս եւ ի պատմութեան Ստեփանոսի Ուռպելեան երկիցս կը գտնուի Խազէք։ Զայն տուեալ միմեանց (Հագարածին Խսմայելացիքն) ի Խորասան, ի Խորազմաստան, ի Խուժաստան աշխարհի, եւ ի Փալս, եւ ի Քրման, եւ ի Բուխարա, ի Մազանդարան, յԱրաղի ի Բաղդատ, եւ ի Բասրա, յԱռան եւ ի յԱրաբատական, եւ ժողովեցան անհուն բազմութիւնք Պարսկաց, Խազէքաց, Խորազմաց եւ Խրաբացւոց, եւս եւ սկիւթացի Թուրքաստանեաց, եւ Եկեալ բանակեցան ի դաշտին Կարմեց։ Երես 273: Էմինեան տպագիրն ունի Խազէքաց այլ եւ եղի Խազէք ըստ տպագրին Սէն-Մարտէնի (Mémoires եւ այլն, Հ. Բ. Երես 66), որ եւ կու տայ զշետեւեալ տեղեկութիւնդ (անդ, Երես 219, ի Եղ ծանօթութեան)։ «Խազէք Թուրքա ազգ մի են, որ ի սկիզբն ԺԱ. գարուն անցին ընդ ձիշուն գետ՝ միաբանութեամբ Ղոզաց կամ Ուզաց, եւ մաին ի Պարսս՝ ընդ առաջնորդութեամբ Սելջուգեան իշխանաց։ Որովհետեւ Խըրզըզք եւս սցին Խազէք անուամբ կրկուուին, Խազիկը ձիւղ մի են թերեւս այս զօրաւոր ժողովրդեամ՝ որ ի վաղուց աարածեալ էր յափանց Կասպիական ծովուն մինչեւ ի սահմանս ձենաց¹⁾։ Եւ յԵրես 255 կը զիէ զարձեալ Ստեփանոս Ուռպե-

¹⁾ «Les Khaçaks sont une des nations Turques qui, au commencement du XI^e siècle, passèrent le Djyhoun avec les Ghozî ou Ouzes, et entrèrent dans la Perse sous les ordres des princes Seldjoukides. Comme les Kirghiz portent aussi ce nom, les Khaçaks ne sont peut-être qu'une division de ce peuple puissant, répandu des longtemps depuis les bords de la mer Caspienne jusqu'aux frontières de la Chine». Եւ այլն։

լեան. «Սա նեղեալ յանիծեալ եւ ի պիոդ բերդապահէն Հրասեկայ, որ էր Խաղըն Խորասանի, եւ որսայր սպանանել զսուրբ եպիսկոպոսնա։ Աստ եւս Էմինեան տպագիրն չի զներ Խաղըն, այլ Խաղընի անշուշտ վասն զի Հրատարակին զնացին+ ուղղիկ ուղղելի կրկարձէ Խաղընիք (տես ի 113-դ ծանօթութեան Ասողկան, երես 381), բայց Շնորհալոյ զխաղիք եւ զխորասան զցյդ յիշեն, եւ Սէն-Մարտէնի ձեռագիրն Խաղըն ընթերցուածն փոխանակ Խաղըն, կը վստահացնեն զիս թէ եւ ի սմին հատուածի Խաղընի և ուղիղ գրութիւնն, եւ ոչ Խաղընի։

29. «Եւ խոստանայ տալ նմա զխաղոյառիձ Կիլէստրան, զջորմայրի, եւ զկարին, զբասեան, եւ զՍէնուկ բերդակ, որ է Մարդաղի։ երես 192։

Այս բառ Կիլէստր կայ եւ ի պատմութեան Մ. Խորենացւոյ, Բ. ը. «Եւ զՆարաշան ի տանէ Սանասարայ հաստատէ (Վաղարշակ) բգեշն մեծ եւ կուսակալ յարեւմտից հարաւոյ, յեղեր (ս) սահմանացն Ասորեստանի, առ ափն Տիգրիս գետոյ, գաւառս պարգեւելով զԱրձն, եւ որ շուրջ զնովաւ, եւ զեառն Տաւրոս, որ եւ Սիմ, եւ զԿիլէստրն ամենայն։ Զամշեան (Հ. Բ. երես 438) կը կարձէ թէ Կիլէստր է նցն ընդ յունականին Կիլէստրիա (Célesyrie), որ հայերէն ասի Ստորին Ստորիք (եւ Խոր կամ Խորին Ասորիք։ Խնձիւան (Ստորագլ., երես 86-87, 531) կը համարի թէ Վաղարշակ զերկիրն Ստորին Ասորւոց տուած է իւր Շարաշան բգեշիսին։ Նոյնպէս եւ Նոր Հայկազեան Բառարանն (ի բառմն Կողմն եւ Ստորին), եւ Ա. Մ. Գալրազաշ (Քննական պատմութիւն Հայոց, երես 254) նոյն կը զնեն զԿիլէստր եւ զCélesyrie. Միայն Վիստոնեան եղբարք, թէ-պէտ եւ Coele-Syria կը թարգմանեն զԿիլէստր Խորենացւոյ, այլ ի ծանօթութեան կը յաւելուն (յերես 97) թէ թերեւս յունարէն Clisora բառն է Կիլէստր, ըստ կարծեաց Լակրոզի, եւ Coele-Syria. Յետ Լակրոզի՝ Սէն-Մարտէն

եւս Clisora կ'իմանայ ոչ միայն զԿիլէստր Խորենացւոյն, այլ եւ զԼէստր¹⁾ բառն Թովմայի Արծրունւոյ (տես Խնձիւան, Համասութիւն, Հ. Գ. երես 329), որում կը հետեւի եւ Հ. Ղ. Սլիշան (Բաղնալիք, 1869, երես 99)։

Տեսնենք այժմ զնշանակութիւն յունարէն Clisora բառին։ Նախնաբար Clisoria (եւ նորաբանութեամբ Clisoura) կը կոչուէին այն բերդերն՝ որ շինեալ էին ի կիրճս լերանց եւ կը համարուէին իբր փականք (clio) լերանց (oros) յարգելու զարշաւանս թշնամեաց. (տես 6. Alexandre, Dictionnaire grec-français, 21-eme édit. Paris, Hachette, 1884, երես 789 ա.): Ի Ստորին Կայսերութեան Clisurae կ'անուանէին զոր եւ իցէ կիրճս կամ կապանս լերանց (գլ. gorges des montagnes, défilés, passages), որոց պահապան զօրագլուխքն կ'ըսուէին Կիսուրապետ (Clisurarche) եւ Կիսուրապահ (Clisurophylax): Յետ Ժամանակաց սովորութիւն եղաւ Կիսուրս (Clisurare) անուանել զլեռնոտ եւ զգժուալամատոցց գաւառս յունական կայսերութեան սահմանաց. (տես Lebeau, Հ. Թ. երես 199. Հ. Ժ. երես 402. Հ. Ժ. երես 48, 251, 301, 314, եւ այլն): Ուրեմն Խորենացի եւ Ասողկի Կիլէստր բառիւ կ'իմանան զեռնազաւառ ի սահմանագլուխս։ մինչդեռ Թովմայ Արծրունւոյ Լէստրի թուի նշանակել պիրճք, կապանք։ Իսկ Ստորկայ ասելն զՍէնուկ Բերդակ, որ է Մարդաղի, թուի ուղղելի առ է Մարդաղի, կամ առ է է Մարդաղի։ Խնձիւան (Ստորագլ., երես 114) կը զրէ. «զՍէնուկ Բերդակ, որ է Մարդաղի։ Երկաթագիր է ի ընթերցեալ թուի եկ։

¹⁾ «Խոյս տուեալ գնաց (Վարդան Մամիկոնեան) զկողմամբքն Մոկաց, ի խոխոմս Տորոսական լերինն, ի լէստր Զերմաձորոյ, եւ բնակէ յամրոցին»։ տպ. Կ. Պոլսի, երես 81.—տպ. Պետրոսորգի, երես 75։

30. «Յաղագս անցուցանելոյ թագաւորին չապի ի ժողովարանէ» Հայոց յաշխարհն Մակերտնացւոց». Երես 201:

Թուի ժողովը Երես:

31. «Բանզի հաւաքը յայժմու ժամանակիս լրումն բանին է, ասէ ո՞վ ասացն». Երես 227:

Ի ծանօթութեան նշանակեալ է՝ թէ ձեռադիրն ունի որ. այս է ուղիղն: Տես եւ ի յաջորդ վկայութիւնսդ. «Ճանճք գարշեցուցանեն զիւղ, ասէ՝ ո՞վ ասացն»: Գրիգոր Նազիանզացի, Առ որս. ԺԴ. (տես Ասեմ ի նոր Հայկազեան Բառարանն): — «Ի վախճան ժամանակիս երեւեալ նմա, եւ խօսեալ ընդ մեզ նովաւ, ասէ ուրեմն ո՞վ ասացն». Գրիգոր Մագիստրոս, Թուղթ է. (տես Ուրեմն ի նոր Հայկազեանն):

32. «Մինչ զի Աստուծոցն ձայն ձեզ առնել՝ իմ է ոսկի եւ իմ է արծաթ»: Երես 236:

Ուղելի է. «Մինչ զՍ ասուծոյ ձայն՝ ձեզ առնել. Իմ է» եւ այն: Իսկ վկայութիւնդ ի մեջ բերեալ է յԱնդէսսի մարգարեւթենէն, գլ. Բ. 9. «Իմ է արծաթ եւ իմ է ոսկի, ասէ Տէր ամենակալ»:

33. «Ի խառնուրդս Յար եւ Դան աղբերացն Յորդանանու». Երես 237:

Ուղագցն թուի Յար: «Ոմանք ի նախնեաց համարեցան եթէ յերկուց վտակաց, միումն Յար, եւ միւսումն Դան, անոււանելոց սկիզբն առեալ՝ կոչեցաւ գետս Յորդանան. Ն. Յովհ. Զոհքապեան, ի գիւտ Պիտոյից (տպ. Ա. Ղաղարու, 1796), Երես 347, ծան. 9:

34. «Գիարդ համարձակեցայք կանանց տալ (զքահանայութիւնն). եւ զի՞նչ ասեմ՝ կանանց, զի այն ստեղծուած Աստուծոյ է, — այլ Ֆալտացն, զոր գուք ստեղծիք իրեւ զիշակէս[ս], արտաքյ սահմանաց եւ ստեղծուածոց Աստուծոյ, զորոց Մովսէս ասէ, եթէ «Գձեռին գործի արկեր ի վերայ նորա, պղծեալ է»: Եւ կանոնական սահմանն արտաքյ Նկեղեցւոյ հրամայէ առնել զայնպիսին ընդ այնպիսին համարեալ»: Երես 239:

Նշանակեալ է ի ծանօթութեան թէ Շահնազարեան տպագիրն փոխանակ չկազմացն ունի լոկանաց: Ինձ թուրի թէ ի բնագրին դրեալ է ա-կենաց, որ ի գաղափարողաց ոմանց ուղղեալ է յանդէսս լոկանաց, եւ յայլոց փոխեալ ի վկայութաց, որ է մեկնութիւն Զուկին բառի: Ի Քերթողական Բառս, (որոց հաւաքին է կարծեմ Արխատակէս Գրիչ ԺԳ. Դարու, զրեալ է. Զուկին կանացի, որ է բոլո՞մ, կամ տապղէ»: Եւ գարձեալ. «Քէզոք, որ ասի տապղէ. ոչ արու եւ ոչ էզ: Բոլո՞մ է պալսկերէն Փի-լո-ճ, զոր կը յիշեմ գտեալ ի Պարսկերէն-Հայերէն Բառարանի Գէորգայ Տէր-Յովհաննիսեան (տպ. Կ. Պոլսի. 1826),

Բանն Մովսէս մարգարէի, որ ի մեջ կ'առնուի ի վերցիկեալ հատուածիդ, կը գտնուի ի գիրս Ելից, գլ. Ի. 25. «Ապա եթէ սեղան ի քարսնց տանիցես ինձ, մի՛ շնիսցես զնոսա կոփածոյս. քանզի զձեռին գործին քո մերձեցուցեր ի նա, եւ պղծեալ է»: Ուր գիտելի է զի անանուն Հայ վարդապետն, որ գրած է զայն նամակ առ Ակբասաթց մետրապոլիտն, չըսկը ըստ սովորական թարգմանութեան Հայերէն Աստուածաշունչ մատնին «Զձեռին գործին քո մերձեցուցեր ի նա, եւ պղծեալ է», այլ կը հետեւի Ա. Խորենացւոյ թարգմանութեան. «Զձեռին գործին արկեր ի վերայ նորա, եւ պղծեալ է»: (տես Փիլոն, մեկն. Ելից, Բ. գլ. ա. Երես 468): Իսկ միտ բանին է՝ թէ ինչպէս պիղծ էին առ Աստուած կոփածոյ քարերն, վասն զի ձեռին գործի (մուրճ) գպած է անոնց, այսպէս պիղծ են ներքինիք, վասն զի ձեռին գործի (գանակ) գպած է ի նոցա մարմին:

«Զայնպիսին ընդ այնպիսին համարեալ», ուղելի է այսուպանն. քանզի եկեղեցական կանոնք, եւ նոյն իսկ աշխարհական օրէնք, մարգասպանաց հաւասար կը գնեն զայնոսիկ՝ որ զայլս կը ներքինացնեն: Lebeau կը գրէ ի Հ. Ը. Երես 126. «Գոմետիանոս, թէ պէտ եւ անգութ մարդ էր, արգիլած էր զանօրէնութիւնն ներքինացուցման. Կոնստանդիանոս (Սեծն) եւ Լեռն (Ա) կայսեր՝

մարդասպանաց պատիժ սահմանած էին ներքինայուցողաց (Constantin et Léon l'avaient puni (cet attentat) comme un homicide):

35. «Եւ երկիր ի հաստատութեան իւրում շուրջ գալ թուփ թմբելոցն, եւ արբեցելոցն, իսկ շուրջ եղելոցն՝ կալ մնալ հաստուն»։ Երես 241։

Ուղղելի է լուրջ Արբեցելոյն (գինովին) հակազրեալ է լուրջ այսինքն որոյ խելքն ի զլուխն է, գինոված չէ։

36. «Եւ զկնի երկրորդ (երկու) ամի՞նոյն ամիրայն (Եղիպտացոց, որ կոչեր Ազադ) զամենայն նորոգանքն եւ զզօրսն Երուսաղեմի եւ Լիբէացոց առաքէ յաշխարհն Յունաց, ի նոյն կողմանս Անտիոքու»։ Երես 262. (Եւ 142-դ ծան. յերես 391)։

Թուփի թէ յԱսողկայ առած է եւ Մատթէոս Ուռհայեցի, Երես 50. «Յայսմ ամի զօրքն Եղիպտոսի, որ Մախր Արապին կոչեն, մաին յաշխարհն Անտիոքայ քաղաքին»։ Եւ Երես 24 կը զրէ նոյն Ուռհայեցին։ «Եւ վասն ամբարտաւանութեանն եւ Հապարտութեանն Ամիր-էլ-մոհայ իշխանին Աֆրիկացոց, զորս Մախր Արապին կոչեն»։ Ե. Դիւլորիէ ի գաղղիական թարգմանութեան պատմազրիս զՄախր Արապին եւ զՄախր Արապին կը թարգմանէ Arabes Magrébins, Arabes occidentaux (Երես 17, 35)։ Եւ յերես 382 ի 4-դ ծանօթութեան կը զրէ։ «Il y a dans le texte Makhr Arabes, c'est-à-dire les Arabes Magrébins. Ce mot, d'où les Arméniens ont tiré l'adjectif *mokhragan* (*մոխրական*), employé par S. Nersès Schnorhali dans son Élegie sur la prise d'Édesse, ainsi que *moughri* (*մուղրի*), est une altération de l'arabe *maghribi*, occidental, dénomination qui s'applique aux Arabes de l'Afrique occidentale, et en particulier à ceux Maroc. Un peu plus loin, et ailleurs dans la chronique de Matthieu, ils sont nommés *Aphriquetsik* (*Աֆրիկեցիք*), Africains. Par cette double appellation, il entend ici les Égyptiens»։ Ի Դիւլորիայ կ'առնուն եւ Հրատարակչքն Մատթէի Ուռհայեցոյ, յերես

550, ծան. 19. «Մախր Արապին Մախր է բառ Արաբացւոց, որոյ հարազատ հնչումն է Մախր կամ Մանջըր եւ նշանակէ կամ Արեւմուտք կամ Արեւմուկան, եւ խօսի աստ պատմին զարաբացի ժողովրդոց եկրին Մարողայ եւ Ավիրիկոյ»։

Ստոյդ է թէ Ասողեկ եւ Մատթէոս Ուռհայեցի Մախր Արապին եւ Մախր Արապին ըսելով կ'իմանան զԱրաբացիս Եղիպտոսի. բայց ստուգաբանութիւնն, զոր կու տայ Ե. Դիւլորիէ զբառէդ, ինչպէս նաև Ենորհալոյ Մախրական բառին համար գրածն, եւ Մախր բառին ընծայած նշանակութիւնն, այս ամենայն անկնդունելի է ինձ։ Աւասիկ իմ պատճառներս.

Առաջին. —Եթէ Ասողեկ եւ Ուռհայեցի Մախր Արապին ըսել կամենային, չէին զրեր Մախրարապին, այլ Մախր Արապին, եւ լաւ եւ Մախր Արապին։ Միիթար բժշկապետ (որ անշուշտ Ներացին է յ'ժբ զարու), Մախր կը կոչ զԱրաբացիս Մաղրապի իւր «Վասն Քալանց եւ յատկութեանց նոցա եւ բժշկութեանց Ականց» փոքրիկ գլութեան մէջ. «Գտանի սա (այսինքն զմբուխտ ակն) ի Մղրպկաց աշխարհն. եւ իւր խասիաթն է՝ որ օձահարի եւ կորահարի (այսինքն կարձահարի, գլ. Piqué du scorpion) օգտէ, եւ գաղանաց կատղածի»։

Երկրորդ. —Մախրական բառն Ներսեսի Ենորհալոյ յՈղսն Եղեսից անստոյդ բառ է։ Զուրապեան տպագիրն (Պարիս, 1828) կը զրէ յերես 27.

«Յանժամ պատեաց շուրջանակի
Զիս պաշարեաց զօրօք նորին,
Արաբացւոց մոխրականին,
Որ ըստ անուան իսկ ոչ թըլին»։

անդ յերես 96 ասի ի ծանօթութեան թէ այլ օրինակ

ունի հըխականնեա: Իսկ ի ձեռազրի միում Ս. Ղազարու մատենադարանին զրեալ է:

Յայնժամ պատեալ շուրջանակի
Զիս պաշարեաց զօրը նորին,
Սրաբացոց մոխրակուտին,
Որ ըստ անուանն իսկ ոչ թրին:

Այսպէս եւ նոր Հայկազեանն ի բառն Մոխրակոյտ:
Երլորդ.—Մուղիւ արդարեւ «Տաղըլլուը Տաղըլլուէ». Մովի-
տանացի» մեկնեալ է յԱշխարհաբար-զրաբար Բառարանի
Հ. Մկրտչի Անանիան (տպ. Ս. Ղազարու), նոյնպէս եւ ի
ծանօթութիւնս Միխայելի Ասորւց (երես 372, 446). եւ
ի զանազան հրատարակութիւնս Միխթարեանց Վենետիկոյ
Մուղիւ գործածուած է իրը Մաւիտանացի. այլ ես ոչ ուրեք
գտած եմ զայս նշանակութիւն ի մեր մատենազիրս ստո-
րին դարուց: Մուղիւ (ինչպէս ծանոյց ինձ. Տ. Ստ. Մալ-
խասեանց իւր յունիսի 17/29 նամակաւ¹⁾) է արաբերէն
Տաղըլլի բառն, որ կը նշանակէ «ընթերցող Կուրանի», եւ է
ներկայ գերբայ Քուրայ բայի, որ կը նշանակէ «ընթեռուլ»:
Սոյն բայէն կը ծագի նա եւ Քուրան, որ կը թարգմանի
«ընթերցումն», եւ է անուն մահմետականաց նուիրական
մատենին (Կուրան, Coran). եւ Տաղըլլի կամ Տաղըլլա անցեալ
գերբայ, որ կը նշանակէ «ընթերցեալ». եւ Քարչի գոյական
(յոգնակի Քուրան), որ կը նշանակէ նոյնպէս «ընթերցող
Կուրանի»: Այս Քուրան բառն է զոր Ղեւոնդ Երեց կը զրէ
Կուռույ, յերես 115. «Իսկ Համատոշմ նախարարացն տե-

¹⁾ «Արաբերէն բառարանի մէջ գտայ Ղուրա բայը եւ նորա
ներկայ ընդունելութիւնը Տաղըլլի: Ղուրա նշանակում է «ընթեռ-
ուլ»: սորանից է եւ լուսան ընթերցմունք. իսկ Տաղըլլի նշանա-
կում է «ընթերցող» ընթերցող զուռանի եւ ուսուցանող»: Ուրիշ
նշանակութիւններ չունի»:

սեալ զգործ իշխանին իւրեանց (Վլթի ԲԻ), զի վարէր
անպիտան զաղըալից պղծութեամբք, հարցին ցհաւատա-
րիմն հաւատոյն իւրեանց, որ անուանին ի նոցունց կո-
տայի, եթէ որպէս խորհեցին վասն նորա»: (ի Ղեւոնդէ
կ'առնուն եւ Ասողիկ, երես 130. Վարդան Արեւելցի, երես
74). տես Կուռույ եւ ի Գրիգոր Երեց, շարայարողն Մատ-
թէի Ուռհայեցւոյ, երես 518: Ահա Ճիշդ սովին մտօք կը
զրեն Մուղիւ կամ Մուղիւն եւ Ստորին Հայերէնի մատենա-
գիրք. «Եւ լուեալ զայս Արուսաշլայն՝ էջ յերկիրն Հոռ-
մայեցւոց երկու բանակօք, որ կային ընդ նոսա երեսուն
հազար Տաղըլլի (Հոմեմատէ ընդ վեճեալ բառին. տես աստէն
ի թիւն 28), եւ երեսուն հազար վաճառական, եւ յի-
սուն հազար ուղար եւ քսան հազար ջորի՝ բարձեալ ոս-
ճիկու»: Միխայել Ասորի, երես 371-372.—«Եւ բազումք ի
նոցանէ աղօթակոչօք իւրեանց, զոր Տաղըլլի անուանին, ա-
պաստանեալք էին յաղօթարանն իւրեանց (յԱրտափիլ):
Կիրակոս Գանձակեցի, երես 92.—«Եմք Տաղըլլի գենիւ»: անդ.
երես 202.—«Բառնայ (զդագաղսն) ի յուսս Տաղըլլեայ, եւ
բոկոտիք տայ տանել մինչեւ ցԺիխիս. Վարդան Արեւելցի,
երես 127.—«Ասաց նմա բերել առ ինքն մօլլայ եւ Տաղըլլի»:
Առաքել Թաւրիմեցի. երես 430. եւ այլն եւ այլն: Սոյն
նշանակութեամբ է կարծեմ եւ Դրիգորիսի Աղթամարցւոյ
կաթողիկոսի ըսեն յիւրում տաղին «Մաքուր պատկերով».

«Դու նազուք տաւուս եւ մուղը ի թութար,
Կարկաչող կարա, զարնան ծիծընակ».

այսինքն Կուրանացող, Խօսութեութակ (Պլ. Perroquet):

37. «Գագիկ (Ա) արքայ Հայոց Խորհուրդ բարի ի յանձին կա-
լեալ զլեծաշէն եկեղեցին՝ որ ի Գաղատաց անուամբ. սրբոյն
Գրիգորի ընեալ որ էր վլեալ եւ կործանեալ կամեցաւ նոյնա-
ձեւ չափով եւ յօրինուածով յարդարել ի քաղաքին Անոյ»
երես 282:

Ասողիկ ըսել կ'ուզէ թէ Գաղիկ թագաւոր կամեցաւ շինել յԱնի քաղաքի եկեղեցի՝ չափով եւ յօրինուածով նման Ս. Գրիգորի եկեղեցւոյն որ էր շինեալ ի Քաղաքու-դաշտի (տես զանուանէս աստէն ի թիւն 11, Գ), եւ յայն-ժամ էր աւերակ: Զայս Ս. Գրիգորի եկեղեցի ի Քաղա-քուդաշտի կանգնած էր կաթողիկոսն ներսէս Գ Տայեցի, ինչպէս կ'ըսէ Ասողիկ յերես 88—89: Հաս այսմ եւ Մով-սէս Կաղանկատուացի, Ն. Բ. երես 43. «Տէր ներսէս... էր հայրագիր նորին Կոստանդնի (այսինքն Կոստանդ Բ կայսեր), եւ գանձիւք նորա շինեաց զբաղմապայծառ փարախն բա-նաւոր հօտի ի Քաղաքուդաշտի՝ զսուրբն Գրիգոր: Եւ ի նաւակատիսն կոչեաց զթագաւորն Հոռոմոց»:

Բայց ձեռագիրն Սաովկան, զոր ունին Մխիթարեանք
Վեհապատճեն, ի վերցեղեալ Հատուածիդ փոխանակ Քաղաք
+ու-Շաղակ կը գրէ Քաղաք-Շաղակ. (տես Խնձիճեան, Սաովկագիր
երես 421, 478, և Զ. Ա. Ալիշան, Նիրակ, երես 51 ա)
Ուղիղն Քաղաք-Շաղակ կ'երեւի ինձ, եւ ոչ Քաղաք-Շաղակ
Արժան է Հետազօտել եւ յայլ ձեռագիրս:

ՆՈՐԱՅԻ Ն. ԲԻՒԶԱՆԴԱՑԻ



ՀՀ Ազգային գրադարան



NL0255050

